

Ս Ի Ռ Ա

Ա Մ Ս Ա Կ Ի Ր

ԿՐՈՆԱԿԱՆ – ԳՐԱԿԱՆ – ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԽԱՂԻՄԻ ՀԱՅ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՑԱԿՈԲԵԱՆՑ
ԵՐԱԽԱՂԻՄ

Ա հ Ռ Ն

ԺԴ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1939

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 10

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ԳԱՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԱՄԵՆ. Տ. ՄԵՍՐՈՊ Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ

Շնորհիւ Աստուծոյ, Ս. Յակոբեանց Առաքելական Աթոռը դարձեալ կունենայ իր Գահակալը, յանձին նորին Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Արքեպիսկոպոս Նշանականի:

Վեց ամիսներ առաջ նորին Սրբազնութեան ընտրութեան առթիւ, այս էջերուն մէջ տուինք կենասզրական հակիմ զիծերը Գահակալին: Կայսերական պաշտօնազիրը որ վերջնական հաւանութիւնը կը բերէ այս ընտրութեան, առիթ մըն է, որպէսզի աւելի լայն զիծերով ներկայացնենք Աթոռակալին անձը, եւ տեղն ու գերը մեր այս դարաւոր Աթոռին հոգեոր ու ազգային, անցեալ ու ներկայ իրականութեան մէջ:

Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Պատրիարք Հօր կեանքը անցած է առաւելաբար վանական շըլանակի մէջ. զաւակն է անիկա բարեպաշտ և ազնուական զերդաստանի մը. մաքով ուշիմ, և հոգիով արթուն, վաղամեռիկ իր ծնողաց սուզով լցուած այս պատանին, իր սփոփանքը կը փնտոէ մեր ամենուն մայր Ս. Եկեղեցւոյ ծառայութեանը մէջ, աշակերտելով երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանին, որ այդ օրերուն կրօնական ու կրթական վերազարթման շըլան մը սկսած էր բոլորել շնորհիւ Սահակ Եպիսկ. Խապայեան, Գէորգ Վրդ. Երէցեան, Մամրէ Եպիսկ. Մարկոսեան միաբանակիցներու, և գուրսէն ուրիշ մըտաւորական կարգ մը ուսուցիչներու. այս վերջիններուն մէջ ուշագրաւ եղած է Թորոս Շուղայեցի աստուածաբանը, (այժմ Թէոգորոս Ծ. Վրդ.): Այս շըլանէն կը սկսի նորին Ամենապատուաթեան վանական և ապազյ եկեղեցականի կըրթանքը: Տակաւ իր մէջ կը կազմուի սրտի և նկարագրի մարդը, և կ'ամրանայ մանաւանդ Աստուծոյ և Եկեղեցին ծառայելու յօժար հոգին: Զէր վայելած ծնողական հոգածութիւն, ատոր փոխարէն կը վայելէ սակայն Ս. Աթոռոյ խնամքը. այս պարազան խոր ազդեցութիւն պէտք է ունեցած ըլլայ իր նուրբ և զգայուն հոգիին վրայ՝ ապազյ իր ասպարէզին տեսակէտով:

Տիրոջ ծառայութեան նուիրուած իր յիսուներկու տարիները զեղեցիկ դրաւականը եղան Սաղմոսերգուի մտածումին իր մէջ ուժգնօրէն արձագանգման . և Հայր իմ և մայր իմ թողին զիս , և Տէր ընկալաւ զիս :

Եղած է ուսուցիչ , և վարիչ վանական պատասխանատու պաշտօներու , իր սարկաւագութեան և արեղայութեան առաջին տարիներուն իսկ , և յայտնաբերած իր վրայ մարդու և եկեղեցականի լաւագոյն ձիրքեր : Եղած է նախանձախնդիր , ուղղամիտ , բայց քաղցր , արժեցներով ինքզինքը իր սքեմին վայել լընութեամբ : Հակառակ իր շերմ նախանձախնդրութեան և յառաջդիմաէր ուղղութեան , վանական ներքին պայքարներու մէջ եղած է վերապահ , մեղմ , և ներդրամիտ , խորապէս համոզուած ըլլալով թէ բոլոր զեղեցիկ արդիւնքները համերաշխութեան և խաղաղութեան մէջ կ'իրագործուին : Խորշած է ծայրայեղութեանէ , շատ լաւ զիտնալով թէ ամէն չափազանցութիւն կը վտանգէ լաւագոյն տրամադրութիւններն ու առաքինութիւնները . վասնզի կիրքի վերածուած ամէն զգացում ի վերջոյ կը յանզի անսպասելի անտեղութեանց : Այս տեսակտով եղած է Աւետարանի ճշմարիտ աշակերտը , խաղաղաւէր և սրբանուէր :

Օսմաննեան սահմանադրութենէն վերջ , կը բացուի իր կեանքին երկրորդ թեզուն և գործօն շընանը : Կը կարգուի պատուոյ ուղեկից իզմիրեան Սրբազնի , երբ այս վերջինը իր 12 տարիներու աքսորէն վերջ կը վերադառնար Կ. Պոլիս : 1909 ին իզմիրեան Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրուելով իրեն կ'ընկերացնէ Մեսրոպ վարդապետը . այս վերջինը իրը հետեւորդ Ա. Հայրապետին՝ կը ներկայանայ ցարին և կայսրուէիրն Կաշխայի պալատին մէջ : Էջմիածին կը մնայ մինչև 1910 Դեկտեմբերի վերջը՝ իրբեկ գաւազանակիր և անձնական քարտուղար իզմիրեան կաթողիկոսի , որուն զախճանումէն ետք , դպրոցներու տեսչութեան պաշտօնով կը հրաւիրուի երուաղէմ : Մայր Աթոռոյ մէջ իր երկու տարիները զինքը սիրելի ընծայած են Էջմիածնի միաբանութեան և ժողովուրդին , և այդ նորինի իր լուրջ և քաղցր բնաւորութեան , եւ հողեկան ու մտաւոր արժէքներուն :

Երուաղէմ վերադառնալին վերջ , իր հասուն մտքի և փորձառութեան բովանդակ թափով նուիրուած է Ա. Աթոռոյ կրթական ու վանական գործերուն , իրեկ տեսուչ վարժարանաց , տպարանի և ձեռագրաց մատենադարանի : Պատերազմի շրջանին նորին Ամենապատուութիւնը իրեն սրտակից լուսարարացեատ Դաւիթ վարդապետի և ուրիշներու հետ միասին գնահատելի դեր մը կը կատարեն , հեռացնելով մէկ կողմէն Աթոռին սպառնացող վտանգը , և մեղմելով միւս կողմէն անտեսական տաջնապը վանքէն ներս եւ դուրս : Պատերազմէն վերջ և Գուրեան Սրբազնի պատրիարքութեան շրջանին անոր անխոնչ աջակիցը կը հանդիսանայ կրթական , տնտեսական ու վանական գործերու բոլոր մարզերուն վրայ , մանաւանդ Դաւիթ վրդ. մահով լուսարարապետ ընտրուելէն վերջ : Իր նախաձեռնութեամբ 1920 ին կը վերաբացուի Ժառանգաւորաց վարժարանը , և 1925 ին տպարանը՝ Դուրեան Սրբազնի փափաքով : Գլխաւորաբար իր նախաձեռնութեամբ է որ 1928 ին կը կառուցուի երուաղէմի Ա. Թարգմանչաց երկսեռ նախակրթարանն ու վարժարանը :

Դուրեան Սրբազնի վախճանումէն ետք՝ 1930 Մայիս ծին Միաբ . Ըսդհ . Ժողովէն կ'ընտրուի Պատրիարքական Տեղապահ . պաշտօն՝ զոր կը վարէ մինչև

լուսահողի Թորգոմ պատրիարքի գահակալութիւնը : Նորին Ամենապատռութեան Տեղապահութեան այս շրջանը նշանակելի հանդիսացաւ՝ հանգուցեալ Գուրեան պատրիարքի օրով սկսած կարդ մը զորժերու յառաջ տարումով : Անոնց մէջ ամենէն կարեորները եղան՝ իրավակնեան սաներու կուսակրօն քահանայ ձեռնադրութիւնը, ութը սարկաւագներու ձեռնադրութիւնը, կիւլպէնկեան մատենադարանի, Դուրեանացէնի և կարգ մր ուրիշ շինութիւններու կառուցումը : Սակայն ամենէն կարենոր զործը Մըրացանի Տեղապահութեան ներքն, երուսաղէմի պատրիարքական ընտրութեան վերաբերեալ սահմանադրութեան և միաբանական կանոնի յօդուածներու փոփոխութեան զործն էր, որ այնքան իմաստութեամբ և լաւագոյն կերպով մշակուեցաւ :

Իսկ Թորգոմ պատրիարքի ութ տարիներու շրջանին եղած է անխոնջ դործակիցն ու խորհրդականը այս վերջնոյն, իրեւ հմուտ գանական աւանդութեանց և անցեալ իրադարձութեանց : Գուրեան և Գուշակեան կրթանուէր պատրիարքներու օրով սկզբնաւորուած ու բարդաւաճած կրթական արդիւնքին մէջ որով կը դիմագծուի հայ Երուսաղէմի վերջին տասնհինգամետակը, համեստ չէ նորին Ամենապատռութեան բաժինը : Երկուքին զործակից, անիկա թէ՛ իրը տեսուչ կրթական այս հաստատութեան, և թէ նոր սերունդ մը հասցնելու, և ժամանակի բազմերես պահանջներուն գոհացում տալու աշխատանքին նախանձախնդիր, եղած է այս զեղեցիկ շարժման և արդիւնքին խարիսխ ծառայող լաւագոյն ուժը :

Կրթական այս բազմամետայ արդիւնքէն զատ, մեծ եղած է նորին Ամենապատռութեան դերը Ս. Յակոբեանց միաբանութիւնը իր գարաւոր աւանդութեանց հաւատարիմ պահելու մէջ : Անհուն սիրով տողորուած դէպի Ս. Աթոռը, խորապէս բարի, քաղցր և կրօնասէր, նորին Մըրազնութիւնը իր անձին օրինակով և հմայքով օրինակելի տիպարը եղած է իր և իրմէ վերջ եկող սերունդներուն : Այսկերպ նորին Ամենապատռութիւնը թէ՛ իրը ուսուցիչ և տեսուչ ժառու, Վարժարանի, թէ՛ իրը գարիշ վանական պատասխանատու պաշտօններու, և թէ՛ իրը լուսարարապես և զեկավար անդամ այս հաստատութեան, ըրած է իր լաւագոյնը, և ապահոված իրեն անբախի անուն մը և բարձր արժանիք մը երուսաղէմի միաբանութեան մէջ, ըլլալով ամենէն տաղանդաւորն ու զարգացած իր սերունդին :

Յանձին Ամեն. 8. Մեսրոպ Ս. Աքքեպիսկոպոսի արդի հայ եկեղեցականութեան ամենէն աստուածապաշտ և հմուտ դէմքերէն մին է որ կը բազմի Ս. Յակոբեանց առաքելահաստատ այս Աթոռին վրայ : Դէմք մը՝ որ Տիրոջ ծառայութեան հաւատարիմ մշակը եղած է տարիներով, առանց ծրաբելու Աւետարանին քանքարը, և անընկնելի նախանձախնդրութեան և հաւատարմութեան օրինակը տուած իր շուրջիններուն :

Կրօնական տեսակէտով՝ բարեպաշտ, կրթական տեսակէտով՝ զարգացակալ, և վարչական տեսակէտով՝ կարդ ու կանոնի նախանձախնդրի անձի մը պէտք ունէր Ս. Աթոռը մեծանուն Թորգոմ պատրիարքի մահէն վերջ, և զայն յանձին իր նորինատիր զահակալին, որուն միաբանութենէն ըլլալու հանգամանքը, ուրիշ առաւելութիւն մըն է Ս. Աթոռի արտաքին ու ներքին անտեսութեան մէջ պահանջուած ուղղութիւնը ստեղծելու, և վանական հարազատ աւանդութիւնը մշանջնաւորելու տեսակէտէն :

Դժնդակ հանգամանքներ, և մեծ աղէտներ կը զուգադիպին այս գահակալութեան։ Հայ Եկեղեցին մայր հայրենիքին ինչպէս Սփիւռքի մէջ ինքզինքը կը գտնէ զրեթէ անդարմանելի աղէտներու դիմաց։ Թափուր է մեր նուիրապետական քարձրագոյն Աթոռը։ Նօսրացած է շարքը մեր Եկեղեցին սպասաւորութերու։ Նոր պատերազմը և անոր հեռանկարին մէջ ծրարուած սարսափիները այլապէս դժնդակ ու ջլատիչ ազդակներ են կրօնական, կրթական, տնտեսական և վարչական գործունէութեանց համար բովանդակ ազգին մէջ ընդհանրապէս։ և Ս. Աթոռին մէջ մասնաւորապէս։

Սակայն չնորիիւ Աստուծոյ, Նորընտիր Գահակալին, և անձնուէր ու զիտակից Միաբանութեան, այս բոլոր գժնդակ հանգամանքները լիայոյս ենք որ կարող պիտի չըլլան կասեցնել ընթացքը հոգեոր և իմացական այն վերածնութեան, զոր Հայ Սաղէմի նոր պատմութիւնը արձագանգած է իր էջերուն վրայ։ Կ'ակնարկենք յետպատերազմեան ներգօր գործունէութեան։

Աթոռը զոր կը զրաւէ նորընտիրը, Գրիստոնէական Եկեղեցւոյ առաջին աթոռն է, առաջին պատուանդանը մեր Տիրոջ հոգեոր և աշխարհիկ իշխանութեան, ուր գարերով շքեղ անցեալի մը յիշատակները հաւատքով լուսաւոր հոգիներուն մէջ կանգներ են միշտ հին օրերու և նուիրական դէպքերու անոյշ գեղեցկութիւնը։ Եւ մանաւանդ պէսք չէ մոռնալ որ այս Աթոռը կը գտնուի այն նուիրական քաղաքին մէջ, որ խանձարուը եղած է երկրազունտի մեծագոյն կրօնին։

Ճատ կանուխ եղած է քրիստոնեայ հայութեան ներկայութիւնը Ս. Քաղաքին մէջ, եւ իր որոշ իրաւունքը՝ Ս. Տեղեաց կրօնական սեփականութեանց վրայ։ Աւանդութիւնները որոնք այս իրականութեան հեռասոյց արձագանքներն են, աներկիմիս վստահութեամբ կը յեղյեղեն այս ամէնը, և չեն կրնար զուրկ նկատուիլ իրական հիմունքներէ։

Երրուասդէմի հայ պատրիարքութեան սկզբնաւորութիւնը կապուած է սըրբազն աւանդութիւններու այս շարքին, որոնք հակառակ իրենց պատմական անորոշութեան, բաւ են եղած հայ հովինները խանդավառ պահելու իրենց շուրջ։ Արինով ու արցունքով ուռած ու փրկրած դարերու ընթացքին Հայ Եկեղեցւոյ սաղիմական ամ Աթոռը մնացած է հաստատուն և անսասան, չնորիիւ Հայաստանից Եկեղեցւոյ տիրանուէր և ուխտապահ զաւակներուն, որոնք իրբեկ պահակներ Աթոռը շրջապատող Ս. Տեղեաց, և անսոն մէջ մեր ունեցած ազդային իրաւանց, ըրեր են իրենց լաւագոյնը, միշտ վառ պահելով հոգիններու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը։

Մեծ եղած է միկզբէն ի վեր այս Աթոռին նշանակութիւնը և կրօնական գերը մեր ժողովուրդի համար, իեանքի խորհուրդը ուրիշ զգացումներով խօսած է հոս հովիններուն, և իրեն քաշած դարերով քազմութիւններ ուխտաւորներու։

Իր կրօնական հանգամանքէն զատ, այս Աթոռը եղած է նաև կրթական վառարան, և այդ կերպով ևս ունեցած է այն լուսաւոր և բախտորոց դերը մեր պատմութեան մէջ, ինչ որ ունեցած են բոլոր մեր վանքերը ընդհանրապէս։ մարտկոցներ լուսաւորութեան, և ամրոցներ՝ մեր գոյութեան ու մշտնշենաւորման։

Ս. Աթոռին հանգամանքը ճշգող պարագաներէն մին ալ իր Ս. Քաղաքին

մէջ ունեցած միջազգային և միջկրօնական դիրքն է։ Քրիստոնէական, իսլամական, և հրէական աշխարհներու կրօնական զգացումներու համար այնքան սիրելի այս կեղոնին մէջ՝ Հայ Եկեղեցին մին է երեք հին պատրիարքութիւններէն, պատուի և իրաւունքի նոյն հաւասար գծի վրայ անոնց հետ։ Դիրք մը՝ որ արդար հպարտութեամբ կը լեցնէ ամէն քրիստոնեայ հայու հոգին։

Հինէն ի վեր այսպէս հայ ժողովուրդի սիրոյն և պաշտամունքին առարկայ եղած երուսաղէմի Առաքելական այս Աթոռը, ամէն ժամանակէ աւելի սահմանուած է մեր օրերուն գեր մը կատարել մեր կրօնական եւ ազգային կեանքին մէջ, իրբ հաւատքի և սիրոյ միակ այն փարոսը, որուն կը նայի բովանդակ Սփիւռքի հայութիւնը։ Ան Աթոռի բարձունքին վրայ հանգչած այն տապանակն է այսօր, որուն մէջ պահուած է հազար անգամ նահատակուած բայց յաւերժ կենդանի ազգի մը միխթարութեան և յոյսի մուլճակը։

Հայ Երուսաղէմը, տասնեհինգ աարիներէ ի վեր սկսած է արդէն իր կրօնական և կրթական գերին իրագործման։ Նախորդ երկու բազմարդիւն պատրիարքներու օրով ազգինաւորուած ու բարզաւաճած կրօնական, կրթական, տնտեսական և ժողովրդային ծառայութեան համար թափուած ջանքերը, եւ ստացուած արդիւնքները, եթէ Տէրը կամենայ, պիտի շարունակուին անսայթաք։ ունինք այս հաւատքը, վասնդի նորին Ամեն։ Տ. Մեսրոպ Ս. Պատրիարք Հօր նման անձնաւորութիւն մը պատրիարքական գահուն վրայ, կը նշանակէ կենսունակ մշտնջենաւորումը այս զարցաւոր հաստատութեան գործին, և իր երկու մեծանուն նախորդներու արդիւնքին։

Իր կրթանուէր և խոհական կեանքը և նկարագրի քաղցրութիւնը ուրիշ գրաւական՝ թէ միաբանական կեանքի մէջ ստեղծուած խաղաղութիւնը պիտի մնայ տեսական, Ս. Տեղեաց մէջ մեր իրաւունքները պիտի պաշտպանուին ունէ ատենէ աւելի նախանձախնդրութեամբ և կորավով, և պիտի պսակուին բոլոր ակնկալութիւնները Ս. Աթոռոյ վերանորոգուած կեանքին։

Պանծալի այս զահը, իր արժանանուէր Գահակալով, և ուխտանուէր Միաբանութեամբ վերելքի իր ճամբուն՝ լեցուն է նոր յառաջադրութիւններով և յոյսերով։

Մաղթենք որ Տիրոջ հովանին միշտ անպակաս ըլլայ չնորհազարդ Գահակալին, և սրբանուէր այս Միաբանութեան վրայ, որպէսզի այս հանդիսական առիթով Հայց, Եկեղեցոյ բոլոր զաւակներու հետ միասին կարենանք ձայնակցի Սրբազան բանաստեղծի մաղթերզին։

«Ճնորհազարդ պայծառաց» զգաւազան իշխանութեան մերոյ հայրապետին, զի օրնեսցուք զքեզ Տէր այժմ և յաւիտեան։

ԽՄԲ.

ՀԱՆԴԻՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ԱՄԵՆ, Տ. ՄԵԾՐՈՊ ԱՐՔԵՓԽՄԽՈՎՈՅ ՆԵԱՆԵԱՆԻ
ԱՐԺԱՆԸՆՏԻՐ ՊԱՏՐԻԱՐքի
ՄՐԲՈՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՌՈՅՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Ն Ա Խ Ա Պ Ա Ց Ր Ա Ս Ց Ո Ւ Թ Ի Ն

Սեպտ. 12 թուակիր պաշտօնագրով մը Պաղեստինի Պետական Աւագ Թարտուղարը, ի դիմաց Պաղեստինի եւ Անդրյորդանանի Բարձր Գոմիսերին, կը հազորդէր որ, նորին Վեհափառութիւն Անգլիոյ թագաւորը հաւած է իր արքայական ճանաչումը և հաւանութիւնը տալ Երուսաղէմի հայոց պատրիարքին ընտրութեան համար, և թէ՝ արդէն իսկ ժամանած է ճանաչման արքայական հրովարտակը որուն յանձնման թուականը, կ'աւելցնէր պաշտօնագրը, իր տաենին պիտի հազորդուի այլ գրութեամբ։

Միաբանութիւնը այս աւետիսը առնելուն՝ փութաց Ամեն. Ս. Պատրիարք Հօր բնակարանը իր ինդակցութիւնը յայտնելու համար այս առթիւ։

Սեպտ. 19 թուակիր ա՛յլ պետական պաշտօնագրով մը Պաղեստինի Բարձր Գոմիսերը կը հրաւիրէր Ս. Պատրիարք Հայրը կառավարչատուն, Դշ. 27 Սեպտեմբերին, կատարելու համար պաշտօնական յանձնումը արքայական հրովարտակին։

Ասկէ ետք սկսան պատրաստութեան ըրջանը։ Ամբողջ մայրաքանչքը եռուղեռի մէջ է։ Ընդհանուր մաքրութիւն, նորոգութիւն, յարգարում եւ զարդարում ամէն կողմ։ Ս. Աթոռոյոյ դիւանը այս եռուղեռին կեցրոնն է։ հրաւիրագրիներ կը տպագրուին հայերէն ու անգլերէն, բանակցութիւններ կը կատարուին կառավարութեան ու պատրիարքարանին միջեւ, հանդիսութեանց կարգադրութիւններու մասին։ Ամէն հոգ կը տարուի կարելլ եղածին չափ մէծ շուքով կատարելու այս բացառիկ հանդիսը։

Գահակալութեան օրուան վաղորդային ամէն ինչ կարգին է արդէն։ Վանքի աւագ դուռը և պատրիարքարանի կրկնակ մուտքերը ընջանակուած են դալար ճիշդերով

ու ծաղիկներով և զարդարուած՝ անգղիական գրօշներով։ Պարզուած է նաև Պատրիարքարանի գրայ Անգլ. մեծ գրուը որ խաղաղ կը ծածանի խոսվի այս օրերուն։ Եկեղեցին իր տօնական օրերու պերճանքը դգեցած է։ Կանթեղներ ու մոմեր կը փալվլին ու կը պլազան ամէն տեղ։ Աթոռներ չարուած են Ասեանին ու ձախակողմեան Դասին մէջ։ Գետինը ծածկուած է թանկարժէք գորգերով։ Պատրիարքարանը ըլտկուած, յարդարուած ու կահաւորուած է կանոնաւոր կերպով։ Ամէն ոք սպասումի մէջ է վաղուան մեծ օրին համար։

Ն Ա Խ Ա Պ Ա Ց Ր Ա Ս Ց Ո Ւ Թ Ի Մ Ա.Ր.Ք.Ա.Ց.Ա.Ա. Հ.Ր.Ռ.Վ.Ա.Ց.Ա.Ա.

Գահակալութեան հանդիսութիւնները սկսան Արքայական Հրովարտակի պաշտօնական յանձնումի արարողութեամբ Պաղեստինի Կառավարիչի ապարանքին մէջ։ Կառավարչատունը կը գտնուի Երուսաղէմէն գուրս, քաղաքին հարաւային կողմը, վանքէն շուրջ 5 քիլոմետր հեռաւորութեամբ։ Նախապէս եղած կարգադրութեան համաձայն Սեպտ. 27-ին, ժամը 12:05-ին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը իր շքախումբով միասին, կը մեկնի Բարձր Գոմիսերի ապարանքը, տասը ինքնաշարժներէ կազմուած պաշտօնական գնացքով։

Ամեն. Ս. Պատրիարք Հօր հետեւորդներն էին. Տնօրէն Ժողովոյ եօթն անդամները — Գեր. Տ. Մկրտիչ Արք. Աղանունի Պատրիարքական Փոխանորդ, Հոգ. Տ. Կիւրեղ Ս. Վրդ.՝ Լուսարարապետ, Տ. Գէորգ. Վրդ., Տ. Վահան Վրդ., Տ. Պարգև Վրդ., Տ. Ենաւար Վրդ. և Տ. Միւսոն Վրդ.։ Միաբանական Ընդհանուր մաքրութիւններու մասին է արդէն։ Վանքի աւագ դուռը և պատրիարքարանի կրկնակ մուտքերը ընջանակուած են դալար ճիշդերով։ Գահակալութեան օրուան վաղորդային ամէն ինչ կարգին է արդէն։ Վանքի աւագ դուռը և պատրիարքարանի կրկնակ մուտքերը ընջանակուած են դալար ճիշդերով։



Հնթերցում Արքայական Հրովարտակի Բարձր Գոմիսերի Ապարանքին մէջ.

Տասնինը աշխարհական ներկայացուցուցիչներ Պաղեստինի Հայութեան կողմէ։ Երուսաղէմի Հայոց ներկայացուցիչներն էին Տոքթ. Վահան Գալուխեան, Տիար Լեւոն Գէորգեան, Տոքթ. Վահան Բասար, Տոքթ. Ն. Եազլեան, Տիար Դաւիթ Յովհաննէսեան։

Հայֆայի ներկայացուցիչ՝ Տիար Ա. Փափազեան։

Եաֆայի ներկայացուցիչ՝ Տիար Ա. Թագոսեան։

Անդրյորդանանի ներկայացուցիչ՝ Տիար Գ. Պէն-նէսեան։

Անդրյորդանանի ներկայացուցիչ՝ Տիար Մերկէրեան։

Տամբան՝ Կետևորդներ առաջ կ'անցնին եւ ընդունուելով կառավարչատան առջեւ առաջնուց կը գրաւեն իրենց սեղերը։ Ժամը 12:20-ին կը հասնի Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Պիտանորդ Արքայանին և Պատարապահեան Հայր Սուրբին հետ, և երկու բարձրաստիճան պետական պաշտօնատարներէ ընդունուելով կ'առաջնորդուին իրենց յատկացուած պատուոյ տեղը։

Սոյն հանդէսին ներկայ էին նաև՝ Պաղեստինի Զօրաց Ընդհանուր Հրամանատարը Զօր. Մ. Կ. Պարքը։

Աւագ Դատաւոր (Chief Justice) Մըր Հերբեր Դըրսէւաք։

Օդային Զօրաց Հրամանատարը Ճ. Հ. Տ'Ալպիւաք։

Անդամք պետական գործ ագիր մարմին՝ Պետական Աւագ Քարտուղարը (Chief Secretary) Մըր. Ճ. Ս. Մէջքթը։

Էնդհանուր Դատախազը (the Attorney General) Մըր. Վ. Ճ. Ֆիլիպը։

Պետական Գննձապահը (Treasurer) Մըր. Վ. Ճ. Ճննջը։

Մըր. Տ. Ճ. Հարրիս։

Երուսաղէմի Նահանգային Կառավարիչը Մըր. է. Քիթթ-Ռուզ։

Զօրաց Ընդհանուր Հրմնարի. օգնականը. Օդային Զօրաց Հրմնարի. օգնականը. Մըր. Ճ. Գ. Թոմբսըն։

Մըր. Ա. Ճ. Մանթուրա օգն. Երուսաղէմի Կառավարիչին։

Ժամը 12:30-ին բեմին վրայ կ'երեւի Բարձր Գոմիսերը ըշջապատուած իր թիկնապահներով, և կը կարդայ նախ իր անձնական Աւղերձը առ նորին Ամենապատուոթիւն Ս. Պատրիարք Հայրը։

Your Beatitude,

I am happy to welcome Your Beatitude to present to you, by command of His Majesty the King, the High Berat in signification of His Majesty's Royal recognition and approval of your election as Armenian Patriarch of Jerusalem, and I take this opportunity of conveying to you my congratulations on your accession to the throne of this historic See and of expressing to you every good wish for many years of health and strength in the discharge of your exalted duties.

Your Beatitude has rendered long and distinguished service to the Armenian Community in Jerusalem. Consecrated Bishop in 1924, you have served 17 years in the responsible office of Grand Sacristan, while for twenty years you were Head of the Theological School. I am confident that, with such a record behind

you, you will prove a worthy successor to your late beloved Patriarch, Thorgom Goushakian, who filled the See with distinction and dignity for a period of some seven years until his lamented death in February last.

Your Beatitude has been called to your high office at a time when the British Empire and its allies are engaged in a relentless struggle against attempts to dominate the world by a cruel and ruthless tyranny, and the effects of this struggle will be felt in Palestine as in the rest of the world. Friendly relations have for long existed between Great Britain and the Armenian people, and I know that I may rely on the loyal support of Your Beatitude and of the Armenian community in Palestine in this time of trial.

I will now read the Royal Commission of Appointment dated 17th August, 1939.

ROYAL - SEAL

GEORGE R. I.

GEORGE THE SIXTH, by the Grace of God of Great Britain, Ireland and the British Dominions beyond the Seas King, Defender of the Faith, Emperor of India: To all to whom these presents shall come, Greeting.

WHEREAS the Armenian Patriarchate of Jerusalem being lately vacant by the death of His Beatitude Thorgom Kouchakian, the Most Reverend Archbishop Mesrob Nishanian, Grand Sacristan of the Patriarchate, has been duly elected by resolution of the General Assembly of the Armenian Congregation, sitting at Jerusalem on Tuesday, the eighteenth day of April, and Wednesday, the nineteenth day of April, 1939, to be Patriarch in his stead and to exercise the ancient rights and functions of that office.

WE, accepting of such Election do by these presents signify our Royal Recognition and Approval of the appointment of the said Most Reverend Archbishop Mesrob Nishanian to the office aforesaid, and confirm him in the exercise of the said rights and functions and do hereby invest him with all the rights, powers, jurisdictions, privileges and immunities, which are by law appurtenant to the said office, or are by ancient custom or practice held and enjoyed in conjunction therewith.

Given at Our Court at Saint James's this Seventeenth day of August, 1939, in the Third Year of Our Reign.

By His Majesty's Command,
MALCOLM MacDONALD,

Ապա Միաբանական Բնդհ. ժողովոյ Ամենասպատ, Հզգ. Տ. Մերովք Վրդ. Կարդաց Ռւդերձին եւ Հրովարտակին հայերէն Քարդամանութիւնները.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ԲԱՐՁՐ ԳԱՄԻՍԵՐԻ ԱԼՂԵՐԵՐԻՆ

Ամենապատի Տեր,

Ուրախ եմ հոս ընդունելու Զեր Ամենապատութիւնը, եւ Վեհափառ Թագաւորի հրամանով Ձեզի յանձնելու Բարձր Հրովարտակը որով Նորին Վեհափառութիւնը իր Արքայական հանաջումը եւ հաւանութիւնը կը յաջնի Զեր Ամենապատութեան Երուսալիմի Հայոց Պատրիարք ընտրուելուն առիր: Այս պատեհութեան օգտուելով իմ ընորհաւորութիւններս կը մատուցանեմ Ձեզ, այս պատմական Փանք բարձրանալուն առիր եւ կը մաղրեմ Ձեզ ամէն յաջողարին, երկար առողջութիւն եւ կարողութիւն ի գործ զնելու համար Ձեր բարձր պատասխանութիւնները:

Ձեր Ամենապատութիւնը երկար եւ կարենք ծառայութիւններ մասուցած է Երուսալիմի Հայ Միաբանութեան: Խպիսկոպոս Ճառադրութ ըլլարվ 1924-ին 17 տարիներ Լուսարավետութեան պատասխանառու պատօնը վարած է, միեւնոյն ատեն 20 տարի:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ԱՐԺԱԾԱԿԱՅՈՒԹ ՀՐՈՎԱՐԵՐԱԿԱՅՈՒԹ

ԿԵՐՈՒԹ ԱՐԺԱԾԱԿԱՅՈՒԹ

ՃՈՐՃ ԹԱԳԱԽՈՐ ԿԱՅՄՐ

Ճորճ Վեցերորդ, օնորիին Աստուծոյ Թագաւոր Մեծն Բրիտանիոյ, Իրանայի եւ Սնդր-ծովան Սնգիական Խթանապետութեանց, Պատման Հաւատոյ, Կայու Հնդկաստանի. ամէն անոնց որոնց պիտի հասնի ներկայ գիրս, ողջոյն:

Նկատելով որ Երուսալիմի Հայոց Պատրիարքութեան Արքուր Ամենապատի Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակեանի վախճանումովը վերջերս քափուր մնացած լինելով, Գերաքնորհ Տ. Մերով Արքեպիսկոպոս Նեանեան, Պատրիարքութեան Լուսարավետը, Երեկայ 1939 տարւոյ Ապրիլ 18-ի Երեւարի եւ Ապրիլ 19-ի Զորեւարի օրեւուն յերուսալիմ ի հիւս գումարուած Հայոց Միաբանութեան Ընդհանուր ժողովին որուումովը անոր տեղը օրինարապէս Պատրիարք ընտրուած է, ի գործ զնելու այդ պատօնին վաղեմի իրաւունքները եւ պարտականութիւնները:

Մենք, ընդունելով այդ ընտրութիւնը, այսու գրութեամբ, կը յայսնենք

ալ ֆառանգաւորաց Վարդարանի Ցեսուչը և լուծ է: Վստի եմ որ այս փորձառութիւններով արժանաւուր յաջորդը պիտի ըլլակ հանգուցեալ Թորգոմ Գուշակեան սիրեցեալ Պատրիարքի՝ որ այդ Արքուր գրաւեց այնքան արձանաւուրեամբ եւ վեհութեամբ ուուր եօրը տարի մինչեւ իր ողբայի մահը անցեալ Փերուարիին:

Ձեր Ամենապատութիւնը այս բարձր պատօնին կը կոչուի այնպիսի ժամանակ մը իր Բրիտանական Կայսրութիւնը եւ իր դաշնակիցները դմենակ պայման կը մկնեն ընդդեմ այս ոյժին որ կը փորձէ աշխատիր տիրապետել անզուր եւ անպրոցյան բռնակալութեամբ մը: Այս պայմանին հետեւանենք ըլլակ պայունի ինչպէս ըլլոր աշխատիր նոյնպէս եւ Պատեսինի մէջ: Երկար ժամանակներէ ի վեր բարեկամական յարաբերութիւններ գոյութիւն ունեցած են Մեծն Բրիտանիոյ եւ Հայ Ժողովուրդին միջեւ, կը խորհիմ քի կենամ վասանիլ Ձեր Ամենապատութեան եւ Պաղեստինի Հայ Հասարակութեան հաւատարի աջակցութեան, այս տաղնապալից օրեւուն:

Այժմ պիտի կարգամ 17 Օգոստո 1939 րուագրեալ Արքայական Հատուտութեան Հրովարտակը:

մեր Արքայական ձանաչումը եւ Հաւանութիւնը ի մասին յիշեալ Գերա-
ւորուհ Տէր Մեսորա Արքեպիսկոպոս Նաևնեանի այս պատուին կոչուելուն.
եւ հաստակով կ'արտօնենք զինքը կիրակինու վերոյիշեալ իրաւունեները եւ
իր պատօնին յատու պարտականութիւնները, եւ ունենալու այն բոլոր իրա-
ւունեները, իշխանութիւնները, իրաւատութիւնները, առանձնաւուունեները
եւ ապահարկութիւնները որոնք օրէնքով այդ պատօնին կը պատկանին, եւ
կամ վաղեմի սովորութեամբ եւ կամ կիրաւութեամբ գործնականապէս ի զօ-
րու են եւ կը վայելուին յարակցրիթամբ այդ պատօնին :

Տուեալ Սէյն ձեյմս-ի մեր Արքունիքին մէջ ի 17-ն Օգոստոսի 1939 ամի,
մեր Թագաւորութեան երրորդ տարին :

Նորին Վեհափառութեան հրամանաւ

ՄԱԼՔԸՆ ՄԱՔՏՈՆԸՆԸ

**Հրովարտակի Հայերէն թարգմանութեան
ընթերցումէն ետք, նորին Վասմութիւն
Բարձր Գոմիսերը Ամեն. Ս. Պատրիարք Հօր
յանձնեց պաշտօնապէս Հրովարտակը, գե-
տեղուած կարմիր մետաքսեայ քասկի մը
մէջ ու չնորհաւորեց զինքը: Ապա Ս. Պատ-
րիարք Հայրը կարգաց իր ուղերձը Հայե-
բէնով, որոն Անդղիերէն թարգմանութիւնը
կարգացուեցաւ Տ. Սերովը Վրդ. ի կողմէ:**

ՈՐԴՅՈՒԹ ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ

(Խօսուած Բարձր Գոմիսերի ապարանքին
մէջ, Հրովարտակի յանձնումի պահուն).

Վասմափայլ Տէ՛ր,

Զերդ Վասմութեան ձեռէն այս Բարձր
Հրովարտակը ընդունելուա տոիրով բոլ
ուուէք ինձ եւ Մերոց Յակոբէանց Միա-
բանութեան կողմէ խնդրելու Զեր Վասմու-
թենէն, որ բարեհանիք ներկայացնել մեր
ամենախորին երախտայիտութիւնը եւ հաւա-
սարիմ նպատակութեան հաւաստիք Նորին
Կայսերական Վեհափառութեան ծուեց Զոյ
մեր սիրեցեալ Վեհապետին, այն բարձրա-
գոյն ընտակին համար, որով Նորին Վեհա-
փառութիւնը բարեհանեցաւ հաստակ իմ
ընդութիւնը իրեւ Պատրիարք Երուաղիմի
Հայոց Մերոց Յակոբէանց ննադարեան եւ
պատմական Արոսին, հրամայիլով գործա-
դրելու այդ պատօնին վերաբերեալ բոլոր

պարտականութիւնները, եւ օնորնելով ինձ
այն իրաւունեներն ու առանձնաւուունում
ները, որոնք օրենքով կապուած են այդ պա-
տօնին:

Այսոր Միաբանութեանս եւ Փողովու-
ղիս սիրեւը ինձ կը միանան եւ զերմագին
աղօրքներ կը վերուղին հայցելով որ օրնէն
Ասուած մեր սիրեցեալ Թագաւոր-Կայսըր
եւ իր առաս ողորմութիւնը ծաւակի օնորհա-
փայլ Թագուհին, Գանձաւանզ Խօսանու-
իին եւ Արքայական Վերգասասի բոլոր
աղջանեալուն վրայ: Կ'աղօրենն որ Նորին
Կայսերական Վեհափառութիւնը եղաւ ա-
մօք բազաւուք իր հայրեւու պանձայի Գա-
նուն վրայ՝ խաղաղութեամբ եւ բարգաւա-
նութեամբ եւ վայելէ միօք սկըն ու հաւա-
սարմական նուիրումը այն ազգերուն որոնք
եցանկութիւնը ունին ապելու Քրիստո-
կան վեհապանն զրօք հովանիին տակ:

Կ'աղօրենն մասնաւորապէս, միջազգային
պարագան տանգապայի այս օրերուն, որ Ար-
դարութեան եւ Խաղաղութեան Յաւիսենա-
կան Աղբիւը առաջնորդէ Քրիստոկան Կայ-
սութիւնը եւ իր գումակիցները դեպի փա-
ռաւուր յալքանակներ, որպէսի բոլոր մեծ
ու փոքր ազգերը կարենան իրենց հայենիի-
ներուն մէջ ապրիլ ազատ եւ եղբարական
համերաօն սիրով:

Նորինին Ասուածոյ, որպէս Պատրիարք
Մրուաղիմի, նույրական պարտականու-
թիւնս պիտի ըլլայ հետեւիլ իմ երանաւուու-

նախորդական օրոնք աղօրքով իւ գործով իւնեց կեսմբ նույրեցին այս Սուրբ Եւկրին, ու օրեանն է մեր կրօնին եւ մեր հոգեւու լուսաւուրեան: Մեմբ հաւատաւուրեամբ պիտի շարունակեմ մեր նիկեր պահպանելու համար Քրիստոսի տօնինական սրբազնութեր եւ մեր ֆողովուրդին եւ Միաբանուրեան նկատմամբ մեր մասնաւոր պատականուրիւներուն ներ պիտի սիրենք նաև մեր համականացները անխօսիր, ինչ ազգի եւ կրօնի ալ պատկանին անոնք, եւ պիտի ծառայենք անոնց, եւ անոնց ներ միասին պիտի աշխատինք Պահեստինի բարօղուրեան եւ երշանկուրեան համար:

Կ'ապահովինքնեմ Ձերդ Վանմուրիւնը՝ որ այս զգուարիին եւ ազգապահի օրեւուն, որիք պիտի ունենան ոչ միայն Պահեստինի իմ Միաբանուրեան եւ ֆողովրդեան ալ նաև Երիպանական դրօսին տակ ապրու մեր բոյր ազգակիցիներուն հաւատամական նախամըր:

Յատինելով իմ անկեղծ եւ զգածուած օնորակալուրիւները Ձեր Վանմուրեան ին ուղղուած օնորակուրական եւ բարեմաղրական գերազին խօսերուն համար, կ'ապրըմ որ Բարեխնան Արտիշչ պարգևեն Ձեր Վանմուրեան, եւ Ձեր Ասօրակարգեալ Պաղեստինի բոյր արժանայագ պատօնաատեներուն, կարողուրին՝ ուղեսզի Ձեր Վանմուրեան իմաստուն զեկավարուրեամբ մեր այս Սուրբ Եւկիլը օր բայ օրէ յառաջդիմէն եւ բարգաւանի խաղաղուրեան եւ համերաշխուրեան մեջ ի փառս Քրիստանական Կպարուրեան եւ անոն մեծանուն, բարի եւ առաջին Վեհապետին:

Երօւապէկի
27 Սեպտեմբեր 1939

Հանդէսի աւարտումին, Ամեն, Ա. Պատրիարք Հայոք և բոլոր հրաւիրեալներ առաջնորդուեցան ընդունելութեան սրահը, ուր հրերեը մի առ մի ներկայացուեցան Ամեն. Ա. Պատրիարք Հօր և Բարձր Գոմիներին, Մեծարանք վերջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայոքը հրաժէշ առնելով Բարձր Գոմիներէն, վանք գարձաւ իր շքախումբով և նոյն պաշտօնական զնացքով:

Միաբանուրիւնը, Աշակերտանութիւնը և ժողովուրդի բազմութիւնը մը վանքի աւագ մուտքին առջեւ կը սպասէին նորին Ամենապատութեան ժամանումին: Հասաւ Ան-

ժամը 1:30-ին. երբ իջաւ ինքնաշարժէն, խանդավառորէն ծափահարությաց ամենաքէն: Թափօրով առաջնորդուեցան Պատրիարքարանի Դակիճը և բազմեցաւ իր Աթոռը. աշակերտք Միաբանութիւնը ստանալով մեկնեցան. իսկ Միաբանութիւնը և աշխարհական ներկայացուցիչները պատուակրուեցան խմիչքով: Ամեն. Ա. Պատրիարք Հայոք բարեմաղթութիւնները ըրաւ ննդիրոյ վեն. Թագաւոր-Կայսեր արեւատութեան և աշխարհի խաղաղութեան համար Միեկնեցան ներկաները Միաբան Հօր Աջը համբուրելէ վերջ:

ԳԱԱԾԱՎԱԼՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՍՈՅ

Ա. ԱՌԱԽՈԲԵԿ ՑԱԶԱՐԻՆ ՄԵՋ

Նոյն օր յիտ միջօրէի ժամը 2-ին ժողովուրդը արգէն իսկ խոնուած է Տաճարի գաւիթին և բակին մէջ: Պաղաքիս Հայ Մարտիրոսց, Հայ Երիտասարդոց, և Հայ Մարմակրթական Ընդհանուր Միութեան կառուտական երեք խումբերը կը նեկեն կարգապահութեան: Նոյն ժամէն՝ սկսած են ժամանել նաև օտար հրաւիրեաները և գրաւել իրենց յատկացուած աեղերը, եկեղեցւոյ Դասին և Առեանին մէջ: Դիւնին պաշտօնեաններ և քանի մը գարգապետները կը վարին տեղաւորման գործը: Ժամը 3-ին արգէն նակ լեցուած է եկեղեցին. հոգեկորական հրաւիրեալներ տեղաւորուած են Զախակոզմեան Դասը, կառավարական պաշտօնատարներ և հրապատուններ՝ Ատեանը. ժողովուրդը լեցուցած է եկեղեցին նաւը եւ երկու թեկերը. զերնատունը գրաւած են կանայք: Եկեղեցին մէջտեղը, մուտքէն մինչեւ զաս, անցը մը ձգուած է թափօրին հոմար:

Միաբանութիւնը և աշակերտութիւնը Պատրիարքարանի մէջ կը պատրաստուին Հրաշափառի. վարդապետք շուրջառազգեստ, զպիրը շապկաւոր: Կը համի Ամեն. Ա. Պատրիարք Հայոքը, կը զգիստաւորուի և Կ'անցնի թափօրին գլուխի: Միութեանը կը հնէ «Հրաշափառ» Պատրիարքարանի կամարներուն տակ, ու թափօրականք ծանրօրէն կ'իջնեն նեկեղեցի: Ժողովուրդի հոծ բազմութիւն մը լեցուցած է եկեղեցւոյ գաւիթը և շրջակայ տանիքները: Սկասուներ պատուի կը կենան երկուս-

տեք: Եկեղեցի մուտքին՝ թափօրը կ'ուզ-
շուի դէպի Ս. Գլխաղի մատուցուր Ամեն.

Ս. Պատրիարք Հայրը կ'երկպագէ և կը
խնկարէ չուրջանակի, երբ գալրներ կ'եր-
գեն ուր էն յէռթեանս Արդւոց Արստման
շարականը: Արբազանը Ս. Գլխաղի մատ-

ասէին ցիս ի տուն Տեառն երթիցուք մեքչ,
յարակից քարոզով և աղօթքով մհատեն:
Այս կարճ արարողութենէն վերջ բեմ կը
բարձրանայ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը
առաջնորդուած Տնօրէն ժողովոյ անդամ-
ներէն: Բեմին վրայէն կը կարդացուի Ար-



բան մէջ կը կատարէ Եկեղեցի մուտքի իր
Ուխտը: Դպիներ կ'երգեն և Ուրախ լեռն
շարականը, ու թափօրը Եկեղեցւոյ մէշ-
տեղէն կ'առաջնորդուի Դաս, ուր հանդի-
սադիր Արբազանը կ'արտասանէ Եկեղեցի
մուտքի Սալմոսը. Աւրախ եղէ և ոյք

քայական Հրովարտակի նախ Անգլիերէն
բնագիրը և ապա նոյնին Հայերէն թարգ-
մանութիւնը Տ. Շաւարչ Վրդ. ի կողմէ:
Ապա Գեր. Տ. Մկրտիչ Արք. կը կարդայ-
հետևեալ Ուղերձը առ Ամեն. Ս. Պատ-
րիարք Հայր:

Տեսարան Ար Եկեղեցի մուտքի թափօրէն.
Ամեն. Ս. Պատրիարք Հայր Պատրիարքարանի մուտքին-առքեւ.

Digitized by srujanika@gmail.com

ԳԵՐ. 8. ՄԿՐՑԻՉ ԱՐԲ. ԱԴԱԲՆՈՒՅԻՆ

(Խոսուած Ա. Յակոբեանց Տաճարին մէջ Պատոիհար քական գուպր լանձնելու առթիւ)։

Ամենապատիւ Մրգազան Պատրիարք Հայոց,

Զեր Ամենապատուոքի մեր հանդերձեալ
է այժմ բազմի Սրբոյն Յակովայ Տեառնեզգօռ
Առափեղական Արոռը: Այդ Արոռը ամիսներէ
ի վեր ծածկուած էր ուուզի հօգով եցանկա-
յիշատակ Տ. Պողոս Մթքազան Պատրիարքի
անակնեալ եւ դառնայէտ մահուամբը որուն
համար ամենուս սրեւր լիցուած էին սր-
տանմիի տրամուրեամբ:

Օրինեալ է Աստաւած, որ ողարմեցալ
վերջապէս Սիօնին, վեցցոց սուրզի սեւ ըղաքը
Առաքելական Սուրբ Արքունին վեյաէն ու փա-
ռասեց ծաներ վշակուրութիւնը Միհաբանու-
թեան եւ բոլորիս սիրտեւեն. միսիարուած
ենք, այժմ լեցուած տեսնելով այս մեծ պա-
րապը որ բացուած էր արդար հոգիի մը
մեզմէ առ լաւէք բաժանումով:

Ամենապատի Մրգազան Հայր, Մբոց
Յակոբեանց Միաբանութիւնը իր կրած այս
դառն հարուածք դարմանելու եւ վիշտը ա-
մոնելու համար՝ առաջին օրեն փափաթեցաւ
երջանկայիւսակ հանգուցեալ Պատրիարքին
յաջորդը տեսնել յանձին այնպիսի մէկու մը
որ ժառանգած ըլլար վեն հոգի մը ու մա-
տուր եկարագիր մը, եւ պատկառանք ազգեւ
ուուրզը՝ իր հմտութեամբը եւ իր եռիշական
պատօնին պահանջած անհրաժետ կարողու-
թիւններով։ Երջանիկ է այժմ Միաբանու-
թիւնս որ զամ իր փեսուած մեծ հոգին յան-
ձին Զեր Ամենապատութեան։ (Այսաւել
Գերաշնորհ Սրբազնաց տուաւ Նորին Ամե-
նապատութեան կակիր Կինսագրանեն,
և անդրադարձաւ իր գարած պաշտօննե-
րուն որոնց մէջ միշտ ի յայտ բերած էր
Սրբազն խճանմիտ ոգի մը, ապա շա-
րունակեց)։ Ամենին խանգավառուած եել
մանաւանդ ամ իրաղութեամբ՝ որ Զեր ըն-
տրութիւնը ուրախութեամբ ողջունուեան
անխիտ Ազգին ընդհանուրեան կոլլեն, ինչ
որ յայտնի ապացոյցն է համազային յար-
գանելին եւ վստահութեան, որուն արժանա-
ցած է Զեր Ամենապատութիւնը իր զահան-
սելի ծառայութիւններով։ Մենք կատարելա-
պէս վստան ենք քէ ամ արժանինները զոր

կը փայլեցնե՛ք Ձեր պատուական անձին վրայ՝
այսուհետեւ ալ ի ապաս պիտի դնե՛ք յօգութ
Մբրոց թակորբեանց պանծալի այս հագտա-
սու ռեմի։

Ամենապահիւ Մրբազն Հայր, Ձեռ Լուս-
ապարագիւնութեան շշահին զիտին քէ որ-
քան նախանձախզդիր էիլ Ս. Արքուոյ վարկին
բարձրացման եւ արքավայրեռու մեր իրա-
ւանց պատվանութեան համար: Լիայու ենք
որ այժմ Ձեր Ամենապատութիւնը իւ Առա-
քարական այս բարձր պատօնին վրայ ա՛լ ա-
ւելի հոգածու պիտի ըլլայ մեր կրօնական եւ
եկեղեցական հաստատութեանց պայծառու-
թեան համար: Մեզ համար մեծ պարճակն
մ'կ որ Վաւոր Երկրին մէջ տէր ենք երանա-
ւոր նախանձիներէ մեզի աւանդուած հոյա-
կազ այս հաստատութիւններու եւ Ս. Տեղեաց
մէջ՝ նուիրական իրաւանց եւ մեծամեծ ա-
ռանձնանեանունուններու: Մենք կատարեալպա-
վասան ենք թէ Ձեր Ամենապատութեան նո-
վանին ներեւ Ս. Արքու Եւ առաւել պիտի
պայծառանայ եւ Ս. Տեղեաւու մեր սեպանակա-
նութիւնները աւելի կրօնվով պիտի պատ-
վանուին, ու այս կերպով բարձր ու պատ-
կառի պիտի ընծայուի Հայաստանեաց Ա-
ռանձնական Ս. Եկեղեցին յաշ ընդհանու-
րին:

Մեծ պարտականութիւն մը ունինք այս
առքի յիշել երախագիտական զգացմամբ
մեր Երիտասարդ արդարաւոր Կառավարու-
թեան համակիր Վերաբերմունքը եւ բանկա-
գին նույնաւորութիւնը զօր ցոյց տաւած է Ս.
Արքուխ նկատմամբ Պաղեստինի նորմատարու-
թիւնը սահմանած օրեն սկսեալ: Այսօր փայ-
լուն մեկ պացոյցն է որ կատարեցա-
այժմ, եթ Ձեր Անձնագագտութեան անձին
վրայ անարուած այնքան արժանաւոր ըն-
տրակիւնը Նորին Վեհափառութեան Թա-
գաւոր-Կայսեր ձորի Զ.ի բարձրագոյն հա-
նուրթեան եւ հանաչման արժանացաւ, եւ
այսօր պատկանեի արտօղութեամբ Ձեզ
յանձնաւեցաւ Արքայական Հռովարտակը՝ ձե-
ռամք Նորին Վեհմութեան Պահեստինի Բարձր
Գօմիսէր Սրբ Հերքլ Մեկ-Մաքրի-ի, որուն,
ինչպէս նաև Պահեստինի Կառավարութեան
արժանայաց պատօնեից, այս հանդիսաւոր
առիրով կաղցր պարտականութիւն կը հա-
մարէին յայտնել մեր ամենախորին ընուհա-
կալութիւնը, եւ սրաբուղի աղօրքներ Վե-
ռողպես Նորին Վեհափառութեան Թագաւոր

Կայսեր, Վեհափառ Թագուհեւոյն, Գահաժառանգ իշխանութիւն Դատեր, Արքոյական գերդաստանի բոլոր անդամներուն կենաց եւ եղանակի առեւասուրեան, եւ Անզիական վեճապանն Պետուրեան փառքին եւ ևեծուրեան:

Ամենաասիւ Մրգազան Հայր, հիմակ ուրախուրիւնը պիտի ունենանք որդունելոյն Ձեզ Սուրբ Յակով Տեպանեղօր Առաքելական Արոտին վրայ: Այս հանդիսաւոր առիրով Ձեզ կը վասահանենք ու Ս. Արոռոյ Միաբանուրիւնը պիտի լուսի սիրով իր պարագաներեանց, իւրաքանչիւրը իր կարողուրեան եւ ըմբռնակուրեան չափով, զօրավիզ եւ աշակից ըլլարով Ձեզ՝ Ձեր պարագայ ազգօրու եւ Արոռանուեր բոլոր ձեռնարկներուն մէջ:

Այս հայցը յոյսերով Ձեր Ամենապատւուրեան կը խնձնենք Երուսաղէմի Պատրիարքուրեան Հովուականական Դաւազանը ու կը մաղրենք զերմապես ու ապրիք եւ կար եւ հաջող, եւ նոյն Պատազանին հովանույն ներեւել Ձեր հոգեւոր որդիներս ու Ազգի համուշ բարեվարդուրիւնը ունենան տեսնելոյն իրականանալը Ձեր բարի փափառեւուն եւ ծրագրեւերուն:

Այժմ կը հրաւիրենի յարգանօք Ձեր Ամենապատւուրիւնը կատարել ծնւաղիր իր կանանական Ուխտը Սուրբ Սեղմանին առջեւ:

Բարձրեան Աստուած, բարեխսուրեամբ Ս. Արոռոյ պատապան զոյք Առավելաներուն՝ Մրգոյն Յակոբայ Պախադրի եւ Երուսաղէմի առաջին Սպիտակովոսապետին՝ Մրգոյն Յակոբայ Տեպանեղօր, իր հախախնամական ազով եւ Աստուածային օրինուրեամբ գօրացնենք եւ արիացնենք իր Աւիսի խօսքը:

Ուզերձի ընթացքին երբ կ'ըսէք Փոխանորդ Մրգազանը և Ձեր Ամենապատւուրեան կը յանձնենք Երուսաղէմի Պատրիարքուրեան Հովուական Պատազանը, կը յանձնէ Պատրիարքական Խշանութիւնը խորհրդանշող ծուպը (Ասա): Ապա Ս. Պատրիարք Հայրը ծունկի եկած Ս. Սեղանին առջև գլխարաց և ծանր ու հանդիսաւոր կերպով կ'արտասանէ իր Աւիսը.

ՈՒԽՏ

Խոսանամ եւ ուխտեմ առաջի Աստուծոյ եւ առաջի Մրգոյ Սեղանոյ, Խղճի մօօք եւ հաւատարմուրեամբ հակել գործադրութեան կարգա իւ կանոնաց եւ աւանդութեանց Միաբանուրեան Առաքելական Արոռոյոյ Մրգոց ծակորեանց.

Ուխտեմ լինել հաւատարիմ Ազգիս եւ Հայրապետական վերին իշխանուրեան Ամենայն Հայոց.

Նաեւ ուխտեմ կալ մնալ հաւատարիմ հպատակ Օգոստափառ Վեհապետին իշխանուրեան Ամենայն Հայոց:

Ընկալից զուխտ մեր եւ զգործս ձեռաց մերոց ուղիղ արացէ ի մեզ Տէր եւ զգործս ձեռաց մերոց յաջողնեսցէ մեզ, Ամէն:

Ուխտի կատարումէն վերջ Տ. Մկրտիչ Արք. իր Ձեռքը գնելով Ամէն. Ս. Պատրիարք Հօր գլխին՝ արտասանեց զողոց և յուզուած՝ «Պահպանիչ ո՞ւ և աստուածային օրհնութիւն և օժանակալութիւն հայցեց նորընտիր Գահակալին համար»:

Ապա Ս. Պատրիարք Հայրը ժողովուրդին զարձած արտասանեց իր Աւիսի խօսքը:

ՈՒԽՏԻ ՔԱՐՔՈՋԱ ԱՄՄՆ. Ս. ՊԱՑԻՒԱՐՔ ՀՕԲ

(Խոսուած Պատրիարքական Ցուպի ստացումէն վերջ).

Հիմա, սրբուրեան այս սեղանին առջեւ, արտասանեցի իմ ուխտս. ուխտ՝ զոր արդէն կատարած էի ի մանկուրենք՝ ամբողջ կեանես նուիրելով այս Սուրբ Հասաւուրեան: Այս, կատարած էի ուխտս իմ ընդունած եկեղեցական ասինանեներուս ու վարած պատօններուս զանազան հանդրաւաններուն: Արդեօք կարողաց՝ հաւատարիմ գենուի ուխտիս ու լիովին կատարեցի՝ պարագանեուրիւններու, այդ մասին դատաստան ընել ինձ չի պահանջիր:

Այս պահուս երբ' իշեւ ընթեալ պատ-
րիաք առակելական Սուրբ Արքո պահ՝ ինձ
կը յանձնուի հովուական այս ցուալը, զոր
դաշեր ու դաշեր փառաւորեցին ու ծավկե-
ցուցին անեկան երջանկայիշաւակ արոռա-
նուե զանականեր, սարսուռ կը պատ վխ
եւ յուզումով ու խռովով կը լցուի հոյս ս,
զի կը խռովիմ քէ արդեօս պիտի կարեամ՝
կը ամ լուծը, զոր Ս. Արքոխ սրբանուե
Միաբանուրինը դրաւ տիւա ուսւերաւ վրայ
ու պիտի յաջողիմ արդարացնել իմ նկատ-
մամբ անոր սնուցած յոյսեր:

«Աստւած է որ յաջուիք զամենայն յումենային»: Այս հաւաքով զօրացած ու զօտեցիրաւծ՝ այժմ կատարեցի հաւաքաբուրան երրեակ ուխտեր:

Ա — Այս հաւատարմութեան կանոնուց
և աւանդութեանց Միաբանութեան առա-
նելիքան Արուոյ Մրգոց Թակորեանց: Խնչ-
պէս իր առաջ ըստ, աւելի խան կէս դար
առաջ արդէն այդ ուխտով մասն էի Միաբա-
նութեան մէջ ու նորոգած էի զայն եկեղե-
ցական կեանիք զանազան հանգուաւաննե-
րուն: Հիմակ ուխտօցի ոչ միայն եւ ինսու
հաւատարմ ըլլալ Ս. Արուոյ կանոններուն
եւ դարաւոր աւանդութեանց, այլ միեւնոյնի
ժամանակ հսկել ու Միաբանութեան ինձ
ուխտակից անդամներն եւս հանապահին եւ
պատկառ կենան իրենց ուխտին ու բնա-
չզեղանին ու չեղին իրենց յանձն առաջ
պարտականութիւններէն: Խո իմ ուխտը կա-
տարեցի ամ վասահութեամբ ք ինձ ուխտա-
կից ունիմ Ս. Արուոյ Միաբանութիւնը
բանկացնող անդամները, ոռնեն, անուուս,
պիտի ուզեն իրենց ոյթեր միացնել իմինին,
ուրաքսի համակորող միրով և միամաւա-
ռուխտակցութեամբ կատարեն ամ պարտակա-
նութիւնը, զոր յօժար կամօվ ու գիտակից
համոզումով ասանձնած ենք իւրաքանչիւրս,
եւ որուն նախակն է, նախ՝ փայլեցնել մեռ
վրայ ուխտան կրօնաւորի բարեկատ ու
սրբանուէ կեանիք ու ատով բարի օրինակ
հանգիսանալ ուրիշներուն. երկրորդ՝ սրազին
եռանդով ու զերմ նախանձախնդրութեամբ
անապատ պահին ու պատապանի Տօրինա-
կան Մրգավայրեւուն մէջ մեր դարաւոր ի-
րաւունքներն ու խնկելի յիշատակները. եր-
րորդ՝ Զայ ազգին մասուր եւ հոգեւոր ու բա-
րյական բանձրացման ախիսանիքն եռիրել
մեր սրազին մասնակցութիւնը, որքան ոք

Եեւեն ժամանակի պայմանները։ Նախորդ
երկու եցանկայիշաւակ պատրիարքները ար-
դին այս ուղղութեամբ կարեւուր արդիւթեան
ունեցան Սուրբ Արքայի մէջ եւ մեր այս հո-
գիւուր անձաւակի պալաբրեցան նուիենով
ի ենց հոգեւոր կոչումին գիտակից հոյլ մը
եկեղեցական պատօնաներն, որոնք իրենց
ո պահանաւ երկ եղայրնեւուն հետ ուղար-
կան ծագութեամբ խնճառօտեն կը ծառային
և Արքուոյ մէջ, իւրաքանչիւրը ի զրուխ իր
ստականութեան։

Սիրելի միաբանակից եղայցներ եւ որդիք, մաղթենք որ բարեխնամ Տէրը ևնորհէ անենուա ոյժ եւ արիուրիւն հաւատարիմ մնալու մեր ուխտին՝ ի պատի եւ ի փառաշոյաստանեայց Ս. Եկեղեցւոյ եւ առաքելու կամաց Ս. Արռողջոյ եւ ի հոգեւոր օֆիսուրիւն առատաեալ Ազգիս;

Բ — Մեր Եւկրոգ սլիմք եղաւ հաւասարութիւն նախ Ազգին եւ Երկրորդ Հայրապետական վերին իշխանութեան Ամենայն Հայոց:

Ո՞վ կառող է միսել թէ Մրցոց Յակոբ-
եանց այս փառապահն հաստատութեան նաև
Նօրինական Մրգավայրերուն մեջ մեր վայելած
զարուուր իրաւունքներուն բացարձակ
չէր Հայ ազգն է: Անիկան է որ նախնի դա-
շերեւն սկսած սիրած է միոս Երուսաղէմի
Արքուը ու մեր պատեմի Ս. Գիւղիւրը, եւ
ենք ու տագմապայից օրերուն փուրացած է
անոր պատապանութեան՝ զլանալով բարոյա-
կան եւ երաքան ոչ մեկ օճանգակութիւն:
Այս ընդհանուր հետաքրութիւնը, որ այժմ
զյուրիւն ունի Հայ ազգի ամեն խաւերուն
մեջ անխսիր, դեպի մեր այս հայկական
Միսնը, անձխսեի ապացուց է թէ անիկան
կը սիրէ Առաքելական Ս. Արքու իրեւ-
միակը կանգնուն մնացած մեր կրօնական,
կրքական, բարեփրական ու ուշեւ այս մը-
ազգային հաստատութիւններն, ուղինք, ու-
ւաղ, իսպան հանագած են այլեւու ու զանոն-
կերուց ժաղովութիւնի բնկորսերը ցոււած են
աշխարհի շրջու հովուուն: Այս ժողովուրդը
սակայն, ուր որ այ զնուուի, կը գուրգուրա-
իր ազգային արժեկներուն վրայ, կը պահի
աւանդութիւնները, լեզուն եւ կրօնի ու
կ'ապրի լաւագոյն ապազայի անմեռ լոյսով
Եւ որովհետեւ մեր այս բազմագալեան Հայ-
աստութեան զյուրիւնը կապուած է Հայ
Աստի գրութեան նետ, այդ պահանառաւ նուի-

րական պարտ կը ծանրանայ մեր վրայ ամէն առիքներով նորոգել Անոր հանդէկ մեր հաւատարմութեան ուխար եւ պայմաններու եւ կարելիութեանց սահմանին մէջ զործնականական սատարել անոր հոգեկան եւ մաւոր կեանքի զարգացման:

Հայ Ազգի նուրբապետութեան կերպոնը ըլլարով Արարատեան Մայր-Արոռոք Ս. Էջմիածին, Նուրապահի առաքելական Արոռոք սկզբեն իմբ ենթակուած է Անոր հոգեւոր վերին իրաւասութեան եւ նովին իսկ ուխուով կապուած է Հայաստանեայց Ս. Նկեղեցիի նուրբական ու պատմական այդ կերպոնին հետ։ Մենք այժմ արտասանեցինք մեր հաւատարմութեան ուխար գեափի Ամենայն Հայոց հայրապետութիւնը։ Սակայն զժբախտաբար Հայաստանեայց Ս. Նկեղեցին այրիցած կը մնայ տակալին իր փեսային ու Մայր-Արոռոք ուշապատուած է ծանր պայմաններով։ Մեզ կը մնայ մաղրել որ Անիկա դուրս ելլէ այդ դժուարին կացութենին, պարզուի ներկայիս սիրող անսույզ փիճակը եւ մօտիկ պազարի մէջ վերնայ սուզի զպարը Սուրբ Լուսաւորչի Արոռին վրայէն, եւ Ս. Էջմիածինը, հոգեւորական մարզին մէջ, հնարաւորութիւն ունենայ կատարելու Սփիւռքի Հայութեան հանդէկ իր պատմական դերը ու լցնելու անոր անհրաժեշտ պէտքեր։

Գ — Ոչ նուազ նուրբական է մեր արտասանած երրորդ ուխար. ուխազ հաւատարմութեան առ մեծազօտ եւ արդար կառավարութիւնն Մեծ Քրիստոնոյ, որուն բարի եւ խոյր հովանինին տակ, անզդիական փառապան դրօքը Պայեստինի վրայ ծանանելին ի վեր, կը պատապանուին Սուրբ Տեղեաց մէջ մեր ազգային դրաւուր սեպահականութիւններ ու իրաւունքներ, եւ Սուրբ Արոռու օգտուելով Նորին Վեհափառութեան իմաստուն եւ արդարագատ ու յառաջդիմաստ կառավարութեան ընծայած դիրութիւններին՝ կարողացաւ կրօնական այս սրբաւանը միեւնոյն ժամանակ հանդիսացնել զիտութեան եւ եկեղեցական կրութեան վաստական մը։

Այդ բանագին հովանաւորութեան մէկ փայլուն պացացյան է անա, որ մեր ամձին վրայ կատարուած ընտրութիւնը նորին Վեհափառութեան Թագաւոր-Կայսեր ձևին Վ. Ներմինի բարձրագոյն հանութեան եւ վաւերացման աթանացաւ եւ այսոյ պատուամ մեծար արտազութեամբ մեզ յանձնուեցաւ

արբայական հրավարակը ձեռամբ նորին Վ. Ասենութեան Պաղեստինի եւ Անդրյուշանանի բարձր գոմիկը Սրբ Հարօս Մաք Մայքլի, որուն, ինչպէս ենաւ Պաղեստինի կառավարութեան արժանայարզ պատօննից այս հանդիսաւոր առիքով հայոց պարտականութիւն կը համարիմ երախտազիտական զգացմամբ յայսնել իմ եւ Միաբանութեան ու ժողովութիւնները եւ հայցել երկնաւոր Թագաւորէն, որ պահպան Նորին Վեհափառութեան ձևին Զ. ի Սեծին Քրիստոնոյ, Խրանտայի, Հնդկասանի եւ բոլոր իշխանապետութեանց Թագաւոր-Կայսեր բանկազին կեանքը ու պարզեւ և նորմափառ Թագուհինին, զահածառանց իշխանութիւնի եւ արքայական զարմին բոլոր անդամներուն երկար, անփորձ եւ երշանիկ օրեւ ու հովանաւոր բիշտանական վեհապան պետութիւնը իր փուռիքն եւ մեծութեան մէջ; Մանաւանդ ներկային, երբ անիկա պատերազմի մէջ կը գտնուի արդար դափի մը ի պատապանութիւն, մաղրեմն որ իր ծովային եւ ցամակային եւ օդային բոլոր ոյները յարդապան դուրս ելլին այս դինուկ պայքարէն, որպէսզի, ինչպէս կը հայցէ մեր Ս. Նկեղեցին, «ըստ այս պատերազմունք, դադարեսցին յարձակմունք բժնածեաց, սրբակացի սեր եւ արգաւութիւն ի յերկրի»։

Աղօրենն ենաւ որ ընդունելի ըլլայ մեր ուխար ու պարզեւ Աստուած ամենուս նոզի իմաստութեան եւ զօրութեան՝ կատարելու զայն հաւատարմութեամբ յօցուս եւ ի պատիւ սրբեցեալ Ազգիս եւ Առաքելական Ս. Արոռունոյ եւ ի փառս ամենակային Աստուծոյ, Ամեն։

Այս ատենաբանութիւնն վերջ Ամեն։ Ս. Պատրիարք Հայոք Կ'իջնէ բեմէն, առաջնորդուած նոյն վարդապետներէ ու յարգանք ընճայելէ վերջ կը բարձրանայ Տեղաններոր Առաքելական Աթոռոր պատուանդանին վլրայ, իրրե լրումը և պասկ գահակալութեան այս հանդիսութեանց Սին դպիրներ Կ'երգեն Աղքիւր կինաց եւ փրկութեան մերոյ Հոգի Հօր եւ Որդւոյ, . . . չնորհազարդ պայծառացը զգաւազան իշխանութեան մերոյ Հայութափատին . . . Ս. Հոգիի նուրիսուած շարականը, հոգեորական դասը կը մօտենայ զոյդ առ զոյդ և հանդերձ խոնարհութեամբ իր յարգանքն ու



ԱՄԵՆԱՊԱՏԻՒ

Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԶԱՆԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅՈՑ Ա. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

շնորհաւորութիւնները կը յայտնէ համբուլ-
րելով իր Պետին Աշն ու ձեռքի խաչը: Մրգազան Հօր յԱթուոյ Պատրիարքական
տուած «Պահպանիչ օղ» կը փակուի Եկեղե-
ցիի մէջ կատարուած այս յոյժ տպաւորիչ
և վեհ արարողութիւնը: Ապա Ամեն. Ս.
Պատրիարք Հայրը, Միաբանութիւնը և աշա-
կերտութիւնը անցնելով Աւանդատուն կը
հանեն իրենց հանգէսի զգեստաները, ու վե-
րըստին կը կազմուի թափօրը: Ս. Աթոռոյս
պաշտօնական օրհներգի՝ «Օրհնեցէք չէր
յօրհնութիւն ի նորուի երգեցողութեամբ
թափօրը կը բարձրանայ Պատրիարքարան:
Ամեն. Ս. Պատրիարք Հօր կը հետեւին հո-
գերուական և աշխարհական օտար հրաւիր-
եալներ. երբ Մրգազանը գորս կուգայ Ե-
կեղեցիին գաւիթը ժողովուրգը կը յայսէ
իր ուսախութիւնը և յարին քը ոգերուած
ծափահարելով ի պատի իրեն: Ովովութեան
արժանի երբ արդարք ժողովուրգի ընթացքը.
որովհետեւ հակառակ իրենցմէ մէջ մասին
Եկեղեցւոյ հանդիսութեանց ներկայ լինելէ
զրկուելուն, Եկեղեցին անձկութեան պատ-
ճառաւ (աւելի շրտակ պիտի ըլլար ըսել ժո-
ղովուրգի բազմութեան հետեւանքով), օրի-
նակելի կարգապահութիւն մը ցոյց տուած
էր թէ ներսը և թէ գուրսը: Պատրիարքա-
րանի գանձին մէջ երբ Մրգազանը բար-
ձրացաւ իր Աթոռը և հիւրերը գրաւեցին
իրենց տեղերը, ժառանգաւոր սաներ եռա-
ձայն երկեցին Անդղիական ազգային մազ-
թերգը (God save the King): Մրգազան Պատ-
րիարք Հօր «Պահպանիչ օչն վերջ կիւրեր
պատուասիրուեցան շամբանիայով եւ ալլ
ըմաբելիներով եւ մի առ մի շնորհաւորելով՝
Ս. Պատրիարքը մեկնեցան հետզետէ:

Պահակալութեան այս հանդիսութեանց
ներկայ էին, թէ յԵկեղեցի և թէ ի Պատ-
րիարքարան, բացի բազմաթիւ պատուա-
կան ազգայիններէն հետեւել պաշտօնական
հիւրերը.

ՃՐԴԵԿՈՐԱԿԱՆՆԵՐ

Յունաց Պատրիարքարանի կողմէ Գեր-
մ. Վասիլիս Արքեպիսկոպոս, Յունաց
Վանքի Աւագ Բարգմանը և հինգ վարդա-
պետներ:

Երուսաղէմի Պապական նուիրակի ներ-
կայացուցիւը:

Լատինաց Պատրիարքի ներկայացուցիւը:

Ֆրանչիսկեան Միաբանութեան կիւսդո-
ւ և Աւագ Թարգմանն:

Անգլիկան Եպիսկոպոս:

Ղատոց Եպիսկոպոսի Փոխանորդը:

Ռուզան Եպիսկոպոս:

Հապեցաց վանքի Մեծաւորը:

Ռուսաց Միաբան Մեծաւորի Փոխանորդը:

Ասորի Հառվմէականաց Փոխանորդը:

Յոյն Հոռվմէականաց Փոխանորդը:

Մարոնիթներու Փոխանորդը:

Հայ Հոռվմէականաց Փոխանորդը:

Տուրքիստանի Վանքի Մեծաւորը:

Տոմինիկան Վանքի Մեծաւորը:

Հրեից Մեծ Խայտամագեստ:

Իսլամական Բարձրագոյն Ժողովոյ Ներ-
կայացուցիւը:

Հ. Ներսէ Ակինեան,
Կանոնիկոս Պրիճմէն:

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՑԱՐՆԵՐ

Բարձր Գոմիսերի Անձնական Թիկնապահ՝
Հովհել Քամինկարուս:

Պազեստինեան Զօրաց Ընդհ. Հրամա-
նատար՝ Զօրավար Պարքը:

Տ'Արյին Զօրաց Ընդհ. Հրամանատար՝
Տ'Արյաքաք:

Գետավան Աւագ Բարտուլզար՝ Ճ. Ա. Մէքֆըրը և Տիկ. Մէքֆըրը:

Գետական Ընդհ. Դատախազ՝ Ազնուա-
չուք Վ. Փ. Ֆիթս Ճէրըլս:

Անձնական Թիկնապահ Պաղեստինի Զօ-
րաց Ընդհ. Հրամանատարին:

Անձնական Թիկնապահ Պաղեստինի Օ-
դային Զօրաց Ընդհ. Հրամանատարին:

Պահենապահ Պաղեստինի Կառավարու-
թեան Մր. Ճօնորն և իր Տիկինը:

Մասնաւոր Պատուիրակ Բիրտանական
Կառավարութեան Տ. Կ. Հարիս:

Երուսաղէմի Նահանգի Կառավարիչ՝ Մր.
Էտվըրատ Քիլթ Բոչ:

Երուսաղէմի Զինուորական Հրամանատ-
ար՝ Վաշինգտոնական Պատուիրակ:

Ոստիկանութեան և բանտելը վերա-
տեսուչ՝ Մէյձը Սօնտրը:

Հանրօգուտ շինութեանց Տնօրէն Քէր-
թըն Աւիլսն Պրառն:

Թղթատարական Ընդհ. Տնօրէն՝ Հ. Գ.
Աւիլպըրն:

Փոխ Տնօրէն Հինուորական Հրամանատ-
ար՝ Վաշինգտոնի Մր. Բ. Աւերըլը:

Ոստիկանութեան և բանտելը վերա-
տեսուչ՝ Մ. Ֆ. Պէտէթ:

Հաշուելքնի Պաղեստինի Կառավարու-
թեան՝ Մ. Ֆ. Ֆլէնէկէն:

Նախագահ Նահանգային Դատարան՝ Պ.

Վ. Շո. Շո Տիկինը:

Օգնական Աւագ Քարտուղար՝ Օ. Մ.
Թուխտի:

Օգնական Աւագ Քարտուղար՝ Տ. Գ.
Թօմըրն:

Օգնական Աւագ Քարտուղար՝ Ռուսէր Դէյ
Ապտիլ Հատի:

Երուսաղէմի Քաղաքապետ՝ Մուսթաֆա
Գէյ Էլ-Խալիմի:

Օգնական Աստիկանական Վերատիսուչէր՝
Մր. Քայլս:

Օգնական Նահանգային Կառավարի՝ Մր.
Մաքիլյ, Տիկինն և գուստը:

Օգնական Նահանգային Կառավարի՝ Մր.
Գէյլըրտ:

Երուսաղէմի Քաղաքային Քարտուղար՝
Մր. Գէտքօք:

Տիկին էպրթ:

Առողջապահական Փոխ Տնօրէն՝ Տոքթ.
Մթիւրքթի:

Հնագիտական Վարչութեան Փոխ Տնօրէն՝ Մր.
Ռէն. Շո:

Կառավարչական Պաշտօնատար՝ Նասուէր
Գէյ Գէյտուն:

Խոկ Հետեւելները շնորհաւորական զիր
դրկան են.

Հանրային Կրթութեան Տնօրէն՝ Մր. Վ.
Ճ. Ֆարբէլլ:

Աւագ Փոխ Քարտուղար՝ Մր. Ս. Մուտի,
Գաղթալին և Վիճակագրական Տնօրէն՝
Մր. Միլ:

Վիճակագրութեան Տնօրէն՝ Մր. Ճ. է.
Ֆ. Վուտ:

Հնագիտական Վարչութեան Տնօրէն՝ Մր.
Բ. Վ. Հէմիլթոն:

Ճ Ի Կ Պ Ա Ց Ո Ս Ն Ե Ր

Ֆրանսական Բնդէն. Հիւպատոս՝ Ամէտէ
Ռ.թէլ:

Իտալական Բնդէն. Հիւպ.՝ Կոմս Գուլինթօ
Մաձօզինի:

Միացեալ Նահանգաց Բնդէն. Հիւպ.՝ Մր.
Մթիւրը:

Սպանիական Բնդէն. Հիւպ.՝ Տէլ Մորլալ,
Թրական Բնդէն. Հիւպ.՝ Պայ Ճէլալ

Թէգֆիք Քարասափան:

Իտունական Բնդէն. Հիւպ.՝ Մարքու
Գէզա:

Շուկուլավիոյ Բնդէն. Հիւպ.՝ Խվօ Տէ
Ճիւռլի:

Ցունական Բնդէն. Հիւպ.՝ Քանթուլմաս:

Իրանի Բնդէն. Հիւպ.՝ Ապտօլ Հիւսէյին
Սատիք էսֆահանտիլի:

Եգիպտական Բնդէն. Հիւպ.՝ Մօհամէտ
Գէյ Խայրաթ:

Իրազի Բնդէն. Հիւպ.՝ Ահմէդ Աւասփի
էֆէնտի:

Խտալական Փոխ Հիւպատոս:

Միացեալ Նահանգաց Փոխ Հիւպ.՝ Էտ-

ուլըրտ Պէէլֆօրտ:

Իրանի Փոխ Հիւպ.՝ Ի. Բ. Խօնէվիս:

Լաթվիական Փոխ Հիւպատոս:

Հօնուրասի Հիւպ.՝ Ճ. Ճ. Սահուրի:

Ճ Ա Ն Գ Ի Ս Գ Ա Հ Ա Վ Ա Լ Ո Ւ Թ Ե Ա Ն ՊԱՏՐԻԱՐԿԱՑ ԱՐԱՆԻ ԳԱՎԱՐԱՅԻՆ ՄԻ Զ

Օտար հիւրերու մեկնումէն զիրջ պատ-

րիարքարանի Դանկինը կը զիրածուի հան-

դիսարանի, և կարճ ժամանակի մէջ կը

լիցուի ժողովուրդի բազմութեամբ: Հոգե-

ւորական դասը բազմած է շորջանակի

Սրբազնի աջ ու ձախ կողմերու ժառովուր-

դը լիցուցած է ամբողջ գանինն իսիտ առ-

սիտ և յորդած գոնէն գուրս:

Հանդէսով կը բացուի ժամը 5-ին Ամեն.

Ս. Պատրիարք Զօր ձօնուած նոր երգով,

զրուած Նղյալարէ և զանաւորուած՝ Ժառ.

Վարժարանի ուսուցիչ Պ. Շահան Պէրպէր-

եանի կողմէ, և զոր ենաձան երգեցին ժա-

ռանգաւոր սաները: Ահաւասիկ այդ երգը.

Մ Ա Ղ Թ Ա Ն Ք ՊԱՏՐԻԱՐԿԱԿԱՆ

Կը պարզեւես նորէն ով Տէր,

Այս դարաւոր ժառանգութեան,

Շընորհազարդ տիրանուէր

Նոր պահապան:

Պահէ ով Տէր, ովսն այս, անփորձ,

Թող չըպակսի ձէրը մահուր

իր կանքեղին, նոզիներէն՝

Մըրազան հուր:

Աջողդ հրօր օրինէն ով Տէր,

Ցալորեանց տունն այս ազգարժան,

Եւ Գահակալն անձնանուէր

Մերուպ Մըրազան:

Ապա խօսեցաւ Ս. Աթոռոյս Լուսարա-
րապետ Հոգ. Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. ի դիմաց
Միացեալութեան հետեւալ Աւղերձը.

Ամենապատիւ Մրբազան Պատրիարք Հայոց,

Թոյլ տուեք ինձ որ Զեր Ամենապատուա
թեան Գանակալութեան այս հանդիսաւրեանց
առարի յանուն եւ ի դիմաց Զեր ներկայ և լ
բացակայ հոգեկից զաւակեերօն, Մրց չ
թակողեանց Միքանաւութեան, մատուցանեմ
Զեր Ամենապատուութեան մեր որդիախան
ակնածանեի խորին յարգանեն ու հաւատո-
ւութիւնը եւ մեր սարգին օնորհաւորու-
թիւններն եւ բարեմադրութիւնները:

Սրբազն Հայր, Ձեր եղանակախետառէ
անխորդի հոգելոյս 8. Տուրքով Ս. Պատրիար-
քի դառնալիք մահուած վրայ, անցեալ Ար-
քիլին Սրբոց Յակոբանց Միաբանութիւնը
իր կոչումին եւ պատրիքն բարձր գիտակցու-
թեամբը տոգորուած, անվերտակորեն և
միաձայն ընթրութեամբ բախտը ունեցաւ,
իրավիրելոյ Ձեր Սմենապատութիւնը յլրու-
Սրբոց Յակոբայ Տեաննեղօր Արգար Առա-
նելոյն:

Այդ եշանիկ դեպքը արդիւնն էր այն սիրոյն զոր Դուռ Զեր բարձր արտանիշներով ծննդեղ տուած էր մենք իւրաքանչյւրիս սրբին մեջ։ Արգաւ արդիւնն էր այն հաւատարիմ ծառայութեան եւ զօնաբերութեան զոր Դուռ Զեր Միաբանական կենաչի զանազան մարզերուն եւ հանգրուանեներուն մեջ 52 տարիներ շարունակ նուիրաբերած էր այս պանծալի Հաստառութեան։ Անցեալ Մեծ Պատերազմի աւետեներն ինոյ եր Ս. Արքոր սուզի խոյին տակ կը տուայտէ իր մեծ կորուսներով, եր ան մատնուած էր շարչական եւ ևնեսական անառած զծուարութիւններու, առաւելապես Զեր անյոդդող զաներուն ընորհի եւ ու ան զտա իր բնականն վիճակը, եւ եր առիքը ներկայացան Ս. Արքոր օծեած Արքանան Պահակառավ Դուռ եղան Մրգազան Հայր, Զեր սրակից եղայրակցին հանգուցեալ Դափիր Ծ. Վրդի ինն միստին, կարապէք յաւետ անմոռանալ Դուռեան Մրգազան Պարհագին դեպի Սուլը Եւկիր եւ գեպի Առաւելական Սուլը Արքան եւ առով իսկ ցոյց տուիք քի ուշափ եւ ինչպէս կը սկրեիք այս Արքոր։ Նոյն ոգին եւ նոյն սկրե յայտնաբերեցիք Եւկրոդ ան զամ եւս Զեր պատօնի Հօր հոգեծին հարազարի եւ յաշորգի բնարարեան առքի։ Ո ո կ իւնայ մոռնալ եւ ատեն ու կը խասավան Զեր բանկագին աշակցութիւնը եւ անվերապան զնոհներութիւններ անոնց պատօննա


վարութեան ոշանեներուն 15 տարիներ տարւնակ եւ ինչ որ կը կազմէ մեր ներկայի պարագաներ՝ կը պարզին ոշափ անոնց նոյնափ եւ Ձեր սենայան աշխատութեանց, եւ ինչ որ կարեի է յօւսպ վաղուան համար ՚Իւս միան պիտի կրնակ տնորեի մեզի:

Սյա բօրութիւնը Արքազն Հայր, ծանօթ եր
մեր բովսնետակ Ազգին, որչափ մեր Միաբա-
նութեան, եւ այդ իսկ պատճառով Ձեր Ամե-
նապատուրեան ընտրութիւնը անօրինակ
խանճապառուրեամբ ընդունուեցաւ Ազգին
կողմէ, սկսեալ Ամենայն Հայոց Մայր Արք-
ունք միջին Սփիռովի ամենահեռաւ երկը,
Խաւորական ընտրանիներէն միջին ամենա-
խանակ ուլուստոքը: Ամենուն համար ուրա-
խութեան պարագայ մին է հաւե որ Ձեր Ամե-
նապատուրեան արժանիքը նոյնափ բար-
ձորուն գնանատուած էր Պաղեստինի կառա-
գառութեան Կողմէ եւ Ձեր ընտրութիւնը սփ-
րով եւ արդար զօնունակութեամբ ողջուն-
ուեցաւ Պաղեստինի Վասէ. Բարձր Գումբա-
րէն, Եռուսաղմբ Կառավարիչն եւ Կառա-
վարական բարձր պատօնատեսուն կողմէ:

Օղնեալ ըլլայ Աստուծոյ կամքը որ իր
նախախնամութեամբը եւ անհուն ողուժու-
թեամբը այսպէս նուիրագործեց իր հուա-
սարիմ պատօնեալին ընըռութիւնը ի զուիս
եւ յառաջնորդութիւն այս Հաստատութեան
որ իր Սուրբ Անուան եւ Թագաւորութեան
նուիրուած է: Այսօր՝ Ամենապատի Մրգավան
Հայր, երբ Սուրբ Երկիր Օգոստավուա Գեհա-
պետք Մեծն Քրիստոնի Թագաւոր-Կայուց
Ճոր Զ.որ իր ներկայ տարւոյ 17 Օգոստոս
բուակիր Հրափառակով կը բարեհանգի կենել
Զեր ընըռութեան ակըր, այնչափ մեծվայել-
չութեամբ ու պատուով, Մխաբանութիւնն
Ազգին հետ կը ցնծայ նոզեկան հենուանենով
եւ ի բոլոր սրտ կը մաղրէ Զեր Ամենապատ-
ութեան անսպատ կարօղութիւն ուղիսով
իրագործէ այս բոլոր ամենալարդիւններն ու
պահանջները որպէս կապուած են Զեր այսօ-
ռուան Մրգավան Ալիսիին: Այդ Մրգավան Ալի-
սով պատկենեն Զեր մաքու եւ ամբասիր
ճեկենուն կը յանձնանին Ս. Արռաջ բո-
վանդակ տաները, անոր բոլոր կրօնական եւ
կրթական հաստատութիւնները, Սուրբ Տեղ-
եաց նուիրական իրաւունքները եւ խնկեիր
յիշատակները: Զեր Բարձր գեհապարտեան
կը յանձնանին Ս. Արռուոյ Ծինծայրաւանն ու
Վարժարանները եւ մեր Ժողովրդեան հո-

զեւոք զարգացման հոգը: Մենք հաստա յայն ու համզումը ունինք որ դուք Ձեր երկարամեայ վաշական փորձառութիւններով, ձիրժերով ու կարողութիւններով պիտի պահպանեք եւ հովանաւորեք այդ բարքը նախանձանդինք հոգուով եւ հոգածու արիութեամբ:

Խակ մենք Սրբազն Հայր, Ձեր երեց եւ կրտսեր որդիները, Ձեր հետ այսօ խորապես զգածուած, ինչպէս Ս. Սեպամին առջեւ նոյնապէս հոս կը վերանօրողեն մեր ալ Ուխար — Մենալ միօս հովանաւում մեր կոչումին, մեր Առաքելական Ս. Աքոռոյն նուիրական շա-



Անձն. Ս. Պատրիարք Հայոց Պատրիարքարանի Դահիկին մէջ իր Գահումն վրայ.

Վասահ ենք միեւնուն ժամանակ քէ Ձեր Ամենապատուրեան սիրելի անունը եւ լան ժողովրդականութիւնը Սուրբ Արքունին կապուած պիտի պահնեն Ազգին սերն ու համակրամբ աւելի հան երեք եւ ոչ մէկ զօնողութիւն պիտի խնայուի զայն միօս աւելի ամուր պահնելու իր դարաւոր հիմերուն վրայ:

Խերուն եւ Ձեր Ամենապատուրեան:

Հետեւելով դարուց ի դարս զմեզ կանխող սերունդներուն, մենք իւրաքանչիւր առանձին եւ ամենեն միասնաբար Աստուծոյ օգնականութեամբ պիտի ծառայենք Տնօրինական Սուրբ Տեղեաց հոգեւոր զինուորութեամբ եւ նախանձախնդրութեամբ, եւ միօս

բարձր պիտի պահենք Հայաստանեայց նկեղցւոյ դիրքը եւ մեր սիրելի Ազգին պատիքը Քրիստոնեութեան այս օստանին մէջ:

Մեր բովանդակ կառելին ի գործ պիտի զննենք անեկ պահելու զիահերութեան այն ուժն ու մեր վիճական կրօնաւորական կետնենին սիրը եղած է: Ձեր Ամենապատութեան առաջնորդութեամբ Միանի մեր Մենաստանը պիտի շարունակ մնալ մեր ծողովուրեցի համար հոգելու միտրութեան մշաբառութեան մշաբառութիւն աղբիւ մը եւ բարյական գաստիարակութեան եւ ազգային հասկոյրի վառարան մը:

Կը մաղրենք ու Ամենակարող Տէր օրենք մեր նահատակ նկեղեցին եւ Ազգը հոգևոր վերածնորդեան եւ վերակենդանութեան ընութեներով, պահպանի ի հաստատութեան եւ ի պայծառութեան Երաւանիկի Ս. Առողը, եւ Ձեր Ամենապատութեան պարզեւե երազնիկ արեւուստութիւն:

Ապա Ժառանդաւոր Մասներ Երգեցին եւ Դուրեսանի Շիազը քերթուած դաշնաւորուած Պ. Շ. Պէրպէրեանէն. երդի աւարտումն՝ յանուն ժառանդաւորաց Վարժարանի և Ընծայարանի Ուղերձ մը կարդաց Անդրանիկ Սարկաւագ Աշճեան.

Ամենապատիւ

Մրգազն Պատրիարք Հայր,

Ժառանդաւոր Վարժարանի եւ Ծնանայարանի ուսանողութիւնը կուզայ միահամուռ ևնորհաւորել Ձեզ, Ձեր զահակալութեան այս հախանձելի առիթով: Ուսունանողութեան ևնորհաւորութիւնները կ'ուղղուին միեւնոյն ատեն պատուարժան Միաբանութեան, որ այս պահուս աւելի համարեք իր գուլիք պահուած կը զգայ արանաւորապես եւ կը ցնայ իրաւամք իր հոգույթ խուերեն:

Ժառանդաւորաց Վարժարանի աւակերտութիւնը կը բաժնէ միաբանական ուխտին այդ երեսանմը, ասքի հանգամանով եւ պայմաններով քեւ: Անիքա, վարժարանի, կը ցնայ այս պահուս վահուած կը գոյայ արանաւորապես եւ կը ցնայ իրաւամք իր հոգույթ խուերեն:

զաւորաց ուսանողութիւնը Ձեր անձին մէջ կը դիտէ, Ամենապատիւ Հայր, կատարեալ տիպար երեմնի ժառանգութիւն, որ աւելի համ կէս դար առաջ, իր պատանիի սիրը նուրիեց այս արոռին ծառայութեան, ու ժառանդանութեանցից բարձական տրամադրութիւններով, սկսած իր վերելքը կրօնական ծառայութեան ապահովին մէջ: Վերելք մը զնադաղ, եւ ասկայն հաստատ ու յարատեւ, որ ահաւասիկ այս պահուս իր պահուածին է հասած, յանգելով Մրցոց Յակոբինաց պատրիարքական զահին:

Մրգազն Հայր, Ժառանդաւորաց Վարժարանը բերելով իր ևնորհաւորութիւնները Ձեր Ամենապատութեան, կ'ապահովին մէզ Անգ քէ իրեն մատափար պիտի ունենայ զնեզ, բացաւաբար պատրիարքի հանգամանենին, իրեւ յումը ժառանգաւորի գաղափարին: Եւ հոգույն հայեացք պիտի ուղղուի դիսի այս համբան ուրկէ դռւ հալած է տարիներ շարունակ, հաստատ եւ անխոնչ հայերով, պիտի ուղղէ իրենները նոյն ուղեղվածեն, գեաի նոյն հեռապատիկը որ Ձերն է եղած: Վարժարանը բարեապահ կը զգայ ինկղիկ, Ձեր զահակալութեան հանգելու զաւորացման նէտ: Ուսանողի համբուն մէջ վերաբանական տարեցանի վերաբանութեանը այս հանգը կանոնական է ու նոր խանդով եւ նոր քափակ է որ աշակերտը կը ձեռաւրկէ իր վերելքն, կառն զագարէ մը վերջ: Այդ նոր քափն ու նոր խանդափառութիւնը այս անզոմ Ձեզնէ է որ կուզայ մնայի, Ամենապատիւ Հայր, Ձեր զահակալութեան առիթով: Լիայոյն ենի, ու կը մաղրենք որ պապային, բազում տարիներ, Ժառանդաւորաց Վարժարանը առիթը ունենայ իր զբարցական տարեցանի վերաբանում տօնել Ձեր զահակալութեան տարեգարձներան նէտ զուգակցաբար, Զեզմով միւս խանդափա, միւս յարատեւ, ու միւս բեղուն:

Ժառանդաւորաց Վարժարանի ուսանողութիւնը կը սիրէ յուսալ, որ Ձեր Ամենապատութիւնը վահանական պատանի է իր զգացմաներուն անհապնաւութեան մասին:

Ու այժմ, բայ տուէք ինձի, Ամենապատիւ Հայր, ուպէսզի իրեւ բարգման ուսանող եղբայրներուն այդ զգացմաներուն, մօտենած Ձեր սրբազն աշխին, ի համբոյ:

**Ապա Պ. Շահան Պէրպէրեան խօսեցաւ
յանուն Հայ ժողովուրդի.**

Ամենապատի Ս. Պատրիարք Հայր

Խնձ կը վիճակի, անարժանաբար, պաշտու Մրցոց Յակոբեանց այս նույրական Արոր Ձեր բարձրանալու հանդիսական սա պահում՝ յանուն հանուր Հայ ժողովուրդին բերելու Ձեր Ամենապատուրեան՝ Իր մեծ ուրախուրեան, Իր ընուհաւորուրեանց ու սրազեղ բարեմաղուրիններուն հաւասարիք:

Հարկ կայ բանելու քեզ ոչ մեկ ազգային ընդհանրական մարմինն կը տրուի ինձ — ու կենար տրուիլ, աւաղ — այդ պատօնը . . . Եւ խորհին քեզ կար ժամանակ — եւ ոչ դեռ տաս նեռու անկը — երբ Ազգը համօռեն իրեն միանգամայն պարք եւ իրաւունք կը համարէր — այնքան մեծ էր այս Սուրբ Հաւատուրեան տեղը իր զգացումին մեջ — իր ձայնը եւ կամքը բերելու անոն զանակալին ընտրուրեանք . . . Մինչ այսօր, ոչ հսկ մարմինն մը գոյուրին ունի որ յանուն Հայ ժողովուրդի ամբազդին գեր անոր ընորհաւորուրինն ի վիճակի ըլլար պատօնապէս լսելի ընել տալու հոս:

Կուր կօր յօստուեցաւ մարմինը այս ժողովուրդին, ու ծուեն ծուեն աշխարհի շար համիներուն է յանձնուած . . .

Բայց մենք պիտի բանեն Երեն, իր իսկ մեկ խօսք գործածելով, — Հոգի՞ն ողջ ըլլայ, Հայ ժողովուրդ . . . Մարմին ծուեն ծուեն աշխարհի շար հովերան, — հոգի՞ն ողջ ըլլայ . . .

Վասնզի երբ հոգին ողջ մեայ ժողովուրդի մը՝ օր մը կուզայ անպատճառ երբ ան կը ժողով վերտանի իր «կոռուեալ նշանաբեր» ու աննշնով նոր ու գեղեցկագոյն մարմին կը կերտէ իրեն:

Ու հոգին ողջ է Հայ ժողովուրդին. համի մանաւանդ հաստատուն է, կանգուն եւ կինդանի իր նկեղեցին. վասնզի Հայաստանեայց նկեղեցին այս գերազոյն բարձրաբերդն է ուրուն մեջ կը բնակի իսկագոյն ու սրբագոյն բաժինը Հայ Ազգի Հոգույն . . .

Եւ այս հանդէսը ուր մեր նկեղեցւոյ գերազոյն զաներէն այս մեկը ծածկող սուզի հօղը կը պատօի բնեունելու անոր վրա նոր Գահակալը, այս հանդէսը գրաւական մըն է ինձնին Հայ նկեղեցւոյ կինդանուրեան եւ Հայ Հոգույն ողջուրեան:

Ահա ինչու վասնաբար, կրնանք բանել

քի չի կայ այսօր Հայ մը որ ի խորց սրի շինուի ի ես այս իրազուրեան. ու ա'յնքան ընդհանուր է եւ մեծ այդ հրանուանքը որ ունեւ սուկական տնինատ, որպիսին եմ ես, պիտի կարենար բերել արձագանզը անոր:

Ամենապատի Մրցազան Հայր,

Ազգին զգացումը այս է որ Մրցոց Յակոբեանց Միաբանուրինը և Աւանդուրինանց հաւատարիմ պահպանման ։ Նշանին տակ է որ Կատարե այս միաձան ընթարինը որ Ձերդ Ամենապատուրինը կը բարձրացնէ այս առափելական զանուն վրա:

Իմաստուրեան գործ. վասնզի, մանաւանդ իրենց կենամի փորուհալից ըշանեներուն, աւելի մեծ ոյժ չի կայ ընկերութիւններու համար, զիրենք վեր բռնող, ապագան դիմարաւելու զիրենք կարող դարձնող հան դեպի իրենց մեծ աւանդուրինները հաւատարմուրեան ողին:

Ու իր աւանդուրեանց ու անոնց հանգեպ հաւատարմուրեան ողին մարմնաւարող Մարդը գտար գերազանցազէն Ձեր Ամենապատուրեան մեջ Մրցոց Յակոբեանց Միաբանուրինը: Ուրվինեն, աւելի հան կս դար, Ձեր Մրցազնուրեան բեղուն կենամի անցած է այս հաստատուրեան նույրական կամարներուն տակ ու Ձեր անձը ներաւացած է հոս սիրող աւանդուրինները, բափանցուած ու բրծուած անոնց ունեչով:

Եւ երեք մի հանի տարիներ հեռացած է այս յարկին, այդ՝ տուած է առիրը Ձեր Մրցազնուրեան հանջնալու եւ ապելու, այս անցամ, մեր նկեղեցւոյ Մայր Աստրին աւանդուրինները որոնք այնքան ներդաշնակուրեամբ կը կապուին անոնց որ կը տրեն հոս: Աւանդուրին: Աւանդուրեանց հաւատարմուրին . . . բառն ու բացատրութիւնը արթնցն բերեւ ումանց մեջ — սկեպտիկ մօքերու, յամենայն դեկս մակերեսային հոգիններու — որու լնացման մը զաղափարը ընդհանրապէս, եւ այս հաստատուրեան պարազային ալ ինչ ինչ ապմուկներու արձագանքներուն լիւասակները:

Բայց անոնց համար որ զիսեն աւելի խորը տեսնել եւ զգալ՝ ինչքան տարբեր է իրողուրինը:

Ճշմարիս աւանդուրինը այս հաստատուրեան — կրօնական զերմեռանդուրեան ողի մը ամեն բանէ առաջ: Ու ինչպական կրօնար չըլլալ այդ. հանի որ այս նոգեւոր կենամի

հաստաբուն սուրբ ծառին արմաները նոյն այն հոդին մէջ միշտած կը սնանին որուն վայ Աստուածային Վարդապետը թի Եւկրաւոր առաքելութեան տարիները ապրեցաւ: Խնչակ' կրնար շրլայ այդ. հանի որ գարերով ու դաշերով ամեն տարի Հայաստան տոխարհի բոլոր հուներեն այս ժողովուրդի կրօնական ու խաւուուրութեան այինքներն են հասեր հոս, ու ինչպէս ծովան ալիները կ'ընեն եղերի խարակներուն՝ տանի թենց պատկերին են շիներ այս հաստառութեան կերպարանը, ու անոր զոզն են բափուր այս ժողովուրդի նուրաբեռութեան ոդին գեղագոյն զանձերը:

Աւանդուրիմ' նը այս հաստառութեան, զարձեալ — իմաստութեան իւ աննկուն հաջորդեան այն ոդին որով ան տեր է կոնքներ ու անքի պայքարներու մէջ պատապաներ այն նուրական իրաւուները զորս այս ժողովուրդի Հաւատի Զօրութեան մեծուրինը իրեն համար սասցեր է երիտանեական այս տիեզերական կրօնաստանին մէջ, ոփ մերկի հօս՝ ին եկեղեցին զնելով հոն, աշխարհի հօրությոն եկեղեցիներաւն հետ նոյն առաջին գլծին վրայ:

Աւանդուրիմ' նը այս հաստառութեան, վերջապէս — այս ժողովուրդի իմացական ու հոգեւոր լուսառութեան զործը. վկա՞յ նայ ճեռագիրներու թի անդին առժեզակ հաւաքածոյն, թի հոյատէն մատենադարանը, իր տաւարանը, թի ժառանգառութեան ու Ընծայարանը . . .

Ուրեմն ո՛չ քե լինացած ու մեռած բաներ կամ փուն պայքարներու աղմակներ՝ այլ գերազանցապէս կենցանի ու կենդանաւար սպեկան ուժեր են որ կը կազմեն նշմարիս աւանդուրիմը Հայ Սիրի այս բարձութիւնի վրայ, ու զանոնի պահնելը ինընին՝ այս Ազգի ոդիկան գերազոյն զործը զործէ կը նշանակի:

Մըրբազ Հայր, Ձեր Ամենապատութեան երկու մեծանուն նախորդները խորը տեսան այդ աւանդուրիմներուն ու աննեց բեղուն արդիւնառողիները եղան: Ազդ, այն անվերապան ու բոլորանուուր աջակցութիւնը զոր Ձեր Մըրբազուրիմը բերաւ իրենց զործին՝ բավանդակ ազգին համար յայտի ապացույց է քե այդ ներօնից աւանդուրիմները Ձեր եռութեան հետ եւս նայնացած են, անա ինչու այնին մեծ է այսօր ինհուանի Ազգին՝ տեսնելով զնեզ այս զանոնի՝ որուն նե-

րեցէք որ մօսենամ խոնահաբար, իւ օնուհաւուրիմներն ու բարեմազուրիմներն կրկնելով եւ իւ այդ ուրախուրեան ու սիրոյն հաւասարի զնելով ուղիական համբոյրիս մէջ Ձեր Ազին:

Հանդէսին ներկայ էր նաև Հ. Ներսէս Վրիտ. Ակինեան, որ ատենէ մը ի զեր երուսալէմ կը գտնուի գրական հետազոտութեանց համար, որ և խօսք առաւ և արտայալութեան յանուն իր Միաբանութեան (Վիննայի Միթաբեան) եւ Հանդի Ամառեային.

Արհիապատի Պատրիարք Հայր,

Կը գտնուիմ ներուսալէմ: Կը բերեմ աչի առջեւ այն կարաւանները, որոնք դաշերութեացին, ակսեալ այն ժամանակին երե ընդգրեկց հայ ժողովուրդի երիտանեւուրինը, կը հանին այս հաղաք Հայաստաննեն: Ալիսաւուներ Հայաստանի զանազան նահանգներէն: Անոնց մեծ մասը եկաւ եւ վեցապահան. բայց գտնուեցան նաեւ բարեպատ նոգիներ, որոնք անցուցին իրենց կենաց կենաց այս տօնիշնական տեղեաց վրայ, պահպանուեցաւ դարերու ընթացին: Ս. Ցակորեանց Միաբանուրիմն եղաւ հայ իրաւուրին պատապանը. անիկա փրկց ինչ կարելի էր փրկիլ: Ամեեց այս կուի: Բայց այսօր ուրախուրեամբ կը նայիմ նուանումներուն: Երաւանպէմի Հայոց ձեռնէն այդ վասելերը, բայց իրաւուրինը, զոր ունեւ Հայութիւնը այս տօնիշնական տեղեաց վրայ, պահպանուեցաւ դարերու ընթացին: Ս. Ցակորեանց Միաբանուրիմն եղաւ հայ իրաւուրին պատապանը. անիկա փրկց ինչ կարելի էր փրկիլ: Ամեեց այս կուի: Բայց այսօր ուրախուրեամբ կը նայիմ նուանումներուն: Երաւանպէմի Հայոց վանքը ոչ միայն Հայ իրաւուներուն պատապան եղաւ, հայ ուխաւուներուն վանառու, փախի տարիներուն հայ ժողովրդական զնեն մէկ մասին պատրասպան, այլ եւ վառարան հայ հաւակոյրին:

Այս հինաւուրց Տան հովի եւ պես կարգուեցաք, Արհիապատի Պատրիարք Հայր, Ձեր ինամինի յանձնուեցաւ անոր պահպանուրիմները եւ յառաջաստուրիմները: Արդիւնքը, զոր այս Տան համար վասակեցաւ անցեանի մէջ, երաշխիլ է Ձեր ապացայ զործունեաթեան: Անիմի Ձեր բաժինը նաև գրական ապարակի վրայ: Կը իշեմ Ներսէս Վրիտանակարգութիւնը այն երկու Հասուներու (ֆամանակարգութիւն Գրիգոր Կամախեցոյ եւ Օրագրուրիմ Երեմիա Զելեսիի), որոնց իմաստի խուռութիւնն

ու բարձրութիւնը քեզէս օսկերու համար անհաստինելի, բայց են արժեքներ, որոնք անքառամ պիտի մնան հայագիտութեան ծոցը:

სა պხსე აღმრთები, որ սկը եւ հմտութիւնը զոր երեւան բերէ հայացիածական-բանախրական ասպարէզի վրայ, արքեցնէիք, արձարէիք եւ հրավառէիք նաև Միաբանութեան նոր սերուեզին մեջ:

ԶԵՐ Մբագնուրեան Գանձկալուրեան
այս ուրախառիք հանդիսին պիտի ինցրէի
ու համարեք ընդունիլ ուրախացուրիւնն եւ
մաղրանեցեր Վիճենայի Մսիքրաւեան Միա-
բանաւորեան եւ «Հանձկու Ամսուծա» ի հրա-
բագրուրեան, որոնց հոկոմ քարգանան կը
հանջնանան այս պահուս։ Կը մարդեմ ոյժ
եւ կարօնուրիս տանելու բարեան այց բեռը,
զոր ատանձնեցիք ի փառս Ամենալարողին
եւ ի քարգաւանան այս մեծ Տան։

Հուսկ ապա խօսք առաւ ինք Ամեն .
Ս. Պատրիարք Հայոց :

Այսօր, ինչպես ի՞չ առաջ Նկելեցիին
մէջ ալ բախ, յուզումի եւ հոգիկան հոռովիի
օր մը եղաւ ինձ ճամաւր. անպէս որ բառերը
կը պակսին ինձ արտապայտելու զգացումներ։

Աւագրութեամբ հետեւցայ արտասահ-
ուած ուղերձներուն, որպէս լցուն էին պկար
անձին հանդէս համակրութեամբ, արտազդն
մաղրանեներով եւ զեմ ևնորհաւորութիւն-
ներով, հաեւ ակնկարութիւններով:

Ենորհակալ եմ բարեմարդութեանց եւ
ենորհաւորութեանց համար. Բայց քէ պիտի կա-
րենա՞մ արգեօն արզարացնել իմ վրայ դրուած
յոսեբը, ատիկա է ոչ կը խռովի զիս եւ
յուզումով ու անձկութեամբ կը իցեն հոգիս:

Կը տեսնե՞ք որ բաւական առաջապահ եմ
տարիքով, եւ յոզնած կես դարեւ աւելի ծա-
ռայութեամբ Ս. Արքունի մէջ: Մինչ ես կը
կածեի քէ փակուած է այլեւս իմ գործու-
նեկութեան ապահեզր, տեղի ունեցաւ մեր
յանու ողբացեալ Մրգանան Պատրիարքի յան-
շարժնանա ու անակնայան վախճանաւումը, եւ
ես սիփուուեցայ համակերպի ընդհանուրի
կամին ու բազմանին եւ սասանձնեցի պա-
տօնք, մանաւանդ ներկայի զժուարին պայ-
ևանեներուն մէջ, ապաւինենլով նախ ատօնա-
ային օժանակութեան եւ ապա սրբանոււր
Միաբանութեան անկեղծ ու անվերապահ
աշխացութեան եւ գործակութեան, եւ մաս-

նաւորագիս եռուսայիկի եւ մեր պատրիարքական թեմերուն մեջ ապօղ մեր պատուիս ծղովուրդի համակրութեան եւ առուասկե եւ ազգանուեր զգացումներուն: Անոնցման է որ կը յուսամ քէ կարենի պիտի ըլլայ թերեցնեն վրաս գրուած լուծին ծանրութիւնը, եւ ես պիտի կարենամ պարզեցես ելլել ամենուն առջեւ:

Կրկեսելվ սրագին ու զգածուած ենոր-
հակալութիւնն Հոգ. Տ. Կրեել Մ. Վ.դ. ի. Պ.
Շահնա Թէրպէտեանի, Անդրանիկ Սարկաւացի
եւ Հ. Ակիբեանի, որոնք բարգմանը հանդի-
ացան Միարանուրեան, Փայլվուրդին, եւ
Ա. Արուխի ուսանողուրեան բարի ու զե-
րպին զգացումներուն, կ'օրինեմ ամէնիդ
հայրական պրագ ու փախադաշտար, սրին
բոյու շերմուրեամբ, կը մաղրեմ ու Քարե-
խանմ Արարիչը հաստատուն եւ անշարժ պահն
Հայ Ազգն ու Հայաստանեաց Ա. Եկեղեցին,
պայծառացին եւ բարեգարդէ Առավելական
Ս. Արուս իր սրբանուէր Միարանուրեամբ,
ժրազն դասիարակիներով, ուսուցիչներով
եւ ուսանողներով, հաւատարիմ եւ բոյուր-
անուէր պատօննեաներով եւ աշխատաւուներով։
Մասնաւորագի ամենայն բազուրդիւն
եւ բարօւրուին կը ցանկամ ու կը մայրին
Ս. Պաղակին եւ Պայմանին եւ Անդրյու-
թանակի հայսներուն եւ զանազան վայրե-
րուն մէջ ապրոյ մեր պատուական եւ սի-
րեկի Հայ Փոխանուրդին։

Թող Աստուած զօրավիր ու օգնական ըլլայ
ամենուս ու առաջնորդէ մեզ դեպի բարին,
դեպի ճշմարիտն ու օգասակար, ամեն:

Միաբերան երգուած «Հայր մերը»ով ու Սրբազն Հօր օրհնութեամբ վերջացաւ այս շաւէքի յիշատակիլի հանդէսը ։ Հոգեւորակն դասը կրկին մօտեցաւ աշաւամբոյրի և Ննորհաւորութեան։ Մէն մի միաբան երբ որդիքաբար ի խոնարհք իր Հօր և Պետին Մշխն, ինք Սրբազնը հայրաբար կ'ողջառ գուրէք զաննք։ Միաբանութենէն վերջը ժողովուրդը մօտեցաւ ու շնորհաւորեց իր որդինափր հոգեւոր պետը. ժամը 6:30ը անշաւ էր արդէն երբ ցրուեցաւ ժողովուրդը և Սրբազնը առանձնացաւ իր սենեակը։ Ընչպէս Եկիեւեցւոյ հանդիսութեանց ընթացքին, նոս են քաղաքացին երեք Հայ կապուտատակն առանձնացաւ կը սենեակը։

ՏԵՍԻԼՆԵՐ ՈՒ ՊԱՀԵՐ

...ԺԱՌԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տիուր է Մթըց Յակովեանց Տաճարը: Մի ժամանեք պարզ, որոշ աղդակներ այս վիճակը ստեղծող, սրբավարչէն ներս: Ասսկան մէկն է առանց պատճառի (գէթ երևցող) այն տիրութիւններէն որոնք արենքի մեծ ուխտատեղիները կ'ընեն նման իրարու, որ կրօնքին ալ պատճառ առողջ Պատմութիւն Մեծրան անդիմակից յարդարողը սա հոգեկանութեան, վշտագին որքան լուսուերուն, Ս. Քաղաքին մէջ զարկած է այդ տեղերը արտամութեան նոյն կիրքով: Կը մտնես ներս ու փոխանակ բարձրանալու: Կը պղտիկնան: Լոյսերը կը քայուին հոգիէ ու բռնի կը նետուի հզօր ձեռքէ մը, քու թշուառութեանու: Արեւամուշիք Գարեւալները մեղքի յացքը չեն բերեր մտքիւ: Մէջ առաջին մակարդակի, ինչպէս կը պղրորուին հոս, ամենէն առաջ, այդ յլացքին խոր հարաւածովք երր կը կենաս ամդոյն կամ մայլ լոյսուն ներսը երուառնեմի սրբավայրերուն: Գարեւարը չէ անշուշտ աւելի լուսաւոր: Բայց թեթեւ բան մը կը շողաւորէ անոր մայլութիւնը: Գոյները, մարմարը, մետաղը հն ունին արձակութիւն մը, սփոփիչ ընտանութիւն մը որ սեղմելու տեղ կը պարագանեաները:

Եղեր եմ իսլամին մեծ յիշատակարաններուն մէջ, Պուստ, Պոլիս, Էտիրնէ, Գաւկիրէ: Լոյսի բաշխում մը չէր որ իմ աղպատութիւնները կ'ընէր մէկ: Բոյորէն ալ դուրս եմ եղեր ճնշուած՝ տկարացած, հաւատաքին շատ սահանալիքէն որ պատերն ու կամարները պատռելու չափ թանձը էր սրբարաններէն ներս: Աւժի, յալթութեան յայտնի թելադրանքը, առանց պատմութիւն նպաստին, իմ մէջ կը վերածուէր հասկանի հակագեցութեան: Երուասաղէմ, քրիստոնեայ ուխտատեղիները ուունին սա տկարացան ճնշուած, մարդկային պարունակներէ, բայց խորապէս կը ճնշեն այցորդը, կը յոգնիշնեն ուրիշ զգայութիւններով, ասոնք մը մարդարային պարունակէ Ասոնցմէտ առջնէն ուժգինը, վրաստարին է հաւատքին, մելամալձոտ, վախի մէջ զալկացած: Հապար ու պատը ըլլալու անկարող ինքնապատրումը՝ որով արեւելքի քրիստոնէութիւնը դարեր շարունակ, պաշտպանեց կորանքը չեմ լսեր կրօնքին (իր Աստուծոյն գերեզմանն իսկ գերի էր), այլ կարգ մը իտէաներու: Քրիստոնէութեան մեծագոյն սրբավայրը, Ս. առողջապահ մը կը զարդարէ կը պատէ երուսալիմ որ այդ տաճարը կը զարդարէ սրբավայրերէն:

ուժի ամբարտակ մը: Անկիկա անհասկանաւի, անոն, անկնիք խուժում մըն է, խունապահար, թշուառ, կործանած հոգեկանութեանց, որոնք մէջմէջի կ'անցնին, ազգյացներու վեհերու զուութիւն մը ըլլալու, բոլոր ալ արտամութեան, ցալին, սուզին ոնուն, ու փոխանակ արեին վազելու, անդունին, մութին, հողին կը խրին: Չեմ կարծեր որ գտնուի մէկը որ չայցուի սպաննոյն ամախին մէջէն երա կ'ընկդմի խաւարին մէջը Ս. Աստուածածնայ տաճարին, որ, այդ անդիմասոյց փախուստի ճամբուն վրայ, սոսան, քարացած, կպացած քարացած, մեծ ու առաջ մէջ աւխտատեղի մը ըլլալէ առաջ:

Տիուր է մեր Ս. Յակոբին ալ, բայց աւշիի ներդաշնակ, բաց, պարզ արտամութեամբ մը: Աչ սկ է այդ արտամութիւնը ոչ ալ սրտաբէկիչ: Անոր կամարը չի կենածեր մանրութեան ատկի մեր ժողովուրդին մեղքիւն որոնք, բախտին կարգագրութեամբը, մեր սանեղձագործութեան մէկ ուրիշ գաղինին վրայ իրենց պալատները կը ըլլացանեն, մեր գալականուրեան մէջ, մեր տաճարները մթագնելու անկարող: Ս. Յակոբին պատերն ալ ներ ըգքառուած մեղքերուն կամ կիրքերուն ճնշուածէն: Բանակը սուրբերուն, հայրապետներուն, այդ պատերուն կաւելը չի վերածեր արտում վրկայութեանց հանդէսի մը, այլ կ'ընէ աւելին, հարելով ժամուն միջացին տասակ մը հոգի, ոչ օտար, բերես հաշտ ալ հոգիներուն հետ մարդոց որոնք մեր երկին մօտ ու հետո նորքերէն ճամբայ ինկան իրենց իմացականութիւնը չարչարող մէծ տագնաւպանքը լուծելու, զիրենք հաւածող, անսակին թշուառութեան զատկնիքը հասկընալու, գաղանիքներուն Տիրողը գերեզմանին զարնելով իրենց մեղքը, խոճանարքը: Աւ կեցան: Մեր երկինքը, մեր տաճարները, մեր լիսները ու մեր սիրտերը անշուշտ տուեր են Ս. Յակոբին ներդաշնակ մարդկային իշտի սիրոհաւըզը, մեզմէ միայն բմբոնելի սա համեստ, քաղցր, ոչ մոայլ բորբոքի սա համեստ, քաղցր, ոչ մոայլ բորբոքի սր այդ տաճարը կը զատէ երուսալիմ որ արք սրբավայրերէն:

* * *

Ս. Յակոբի սա վշտոտ հոգեկանութեան մէջ թերես պատիկ չէ գերը, բաժինը Առաքեալին Արուին:

Կիսասաւ ծեւ մը, սատափէ գիծերով, ինքնիմէջ անաւարտ: Որսուն սիրտը ըլլարնիհար լոյսը որ մանրապիր կ'ամողուկէին տակ կը մարմիրի բայց չի մարմիր: Նստեր է այդ ծեւ հոտ, ով գիտէ, քանի դարերէ ի գեր, թափուր վեհափառութեանց բոլոր արտամութեամբը, կարծես հեռուէ հեռու:

թելագրող վկայութիւն, կործանած գահերու, Պատրիարքներ, տարինն մէջ մէկ օր միան կը համարձակին դպիլ անոր խորհրդին ։ Հման տարին անիկա կ'ըսպասէ, տաղաւարներու և որոշ առներու, խորի մը և շուրջառի մը պատրանքը տոած կանակին։

Տրում, անտէր փառքերուն լքումովը։
Ու չես կրնար չէարցնել։
— Ո՞ւր է տէրը սա թափուր գահին։

* * *

Լիցուն է ժամը, տօնական, պատմական օրերու յորդութեամբ մը։

Կատարուածը, այդ ժամուն, հանդէսն է պատրիարքական գահակալութեան, քրիստոնեայ առաջնն նահատակ եպիսկոպոսի, Առաքեալին Աթոռին։

Նքել, աւելի քան տպաւորիչ՝ օտառութիւնը, տարազէ, մոյնքէ, իմաստէ այնքան զահազանակ իր լրջութեամբը։ Խատուտիկ սա ինքնատպութիւնը համախմբումն, մարդոց։ — Հիւրեր որոնք ներդաշնակ պատկառանքի մը մէջ կը թռւին լրագործած ըլլալ հին ու գծուար երազ մը։ արեւելքին ու արեւմուտքին չեմ ըսեր՝ լոյրայութիւնը, գեթ, յարանքի, հոգեկան զանութեան զգացութեանը քով քովի նըստի կրնալու մէկ պահի։ Ամէն ազգէ ու ամէն զաւանանքէ։ Մեծագոյն կայսրութեան ամէնէն աւագ պաշտօնատարէն մինչ է գերուած ժողովուրդի համեստուկ քահանան։

Մերիններէ։ Շատեր թե առած, թե տուած իրնց կպարտութեան, արժանաւորութեան, փառքի զգացութեանը որոճալով։ Աւրիշներ, խուզն, բեկուն, ամրոխ լլլալու իրենց անկարողութեան մէջ տառապելով։ Կան ալ անհանգիստ մարդեր, վիրաւոր արժանապատուութեանց ըստան ներքեւ Ասիկա մթնութեար մըն է կարծես մեր հանդիսութեանց համար։ Ճնէն է նոկայ փառասիրութեանց սա բամումը հոգելիքնակ մըն է զոր կը բացատրէ դարաւոր մեր գերութիւնը իրարու չնոք ներեր մեր փառքըց, ինչնեւ փոքրութիւնները, փոքրութիւնները։

Արարողութիւնը, հանդիսաւոր, այսինքն բանի տարագործած իր իմաստէն։

Ու Պատրիարքը որ կը բարձրանայ Առաքեալին գահներին։

* * *

Պատուեցէք տարիները, իջնելու համար ժամանակն ի վար, Անցեք կէս դարը, քիչ մըն ալ աւելի անցին։

*** Մեծակ մասուկ մըն է, զիմտ կապուտութիւնը իր աչքերուն ու գողորդութիւնը իր մատադ գէմքին։ Ոչ իսկ

թերիսաշ պատանի Որ, Պոլսէն նոր հասնող ժառանգաւոր, վախվիսուն, միամիտ, տեսնուելէ զգոյչ, կեցեր է Առաքեալի զահայքին առջև ու նայուածքը ամուր բացած կը հետեւի կանթեղին բարակուկ լեզուին, բոցին ծփանքին, հետքի պէս մերու, մարմոզ, բայց չմարոզ։ Անիկա կը նայի ուսափով դրուագուն ամպհովանին, այդպէս մասչ, տրում, աթոսի մը վերեկ որ պարզ է ու սովորական։ Նոր հասնող այց տղեկը, հաւանաբարը, թափուր այդ գահոյցին քրայնայի ալ կարծեց մարտու մը ուրուականին, որուն իր թարմ երեակայութիւնը պատկերը կուտար տաճարին պատերը գունաւորող աւըրբերէն մէկուն, ամրագի, դէմքի մերձաւոր նմանութիւններ ալ ճարելով, — Յակոբայ արդա առաքելուն, ինչպէս լսեր էր այնքան անքամներ, առոտները Պոլոց ժամուն, ամբարկն մէջ, բարձրագոյն թիուններէն մէկը յատկացուցած ըլլալով քրիստոնեայ առաջնակ եպիսկոպոսին։ . . .

* * *

Հիմա, այդ տղեկը, բարձունքն է այդ գահին։

Վարդապետներ, իրենց զեղարներուն մանրանկար կաթողիկէնները կը տանին այդ գահին խնարհութեան։ Տաճարը լցնող մարդոց նորու, ծանր, մծ ալիքի մը նըման, կ'երկնանայ գէպի գահը։ Կործանած ժողովուրդի մը սրտէն զես ողջ կայծեր ճամբար կը բանան գէպի սա յուշման տեսմիքը։ Ամէն հայ, իր երազներէն ծուէն մը ան արձական է գէպի այդ տարօրիննակ տապանն, զերջին իլեակ հոկայ մեր զբժանտութեան ծովուն վրայ։

Հիմա, Պատրիարք, անիկա ըլցեալ աւուրբն, մակերուն ու մօրու քին ճերմակը պատանց ըրած իր երազներուն, գեռանց տակ՝ լիսուն ու աւելի տարիներու զրանքին, յուսաբեկութեանց, աշխատանքի, զուարեբման, չարքաչ, ազնուական համերութեան ու բարձրորդի ներոցամտութեան, պիտի միշտ միշտ, վախվիսուն ժառանգաւոր, ոչ իսկ թերինաշ պատանին, ու մութը կոփած պահուն, տեսնուելէ զգոյչ, հոգիին խորէն ծունկի ինկաւ Առաւեալին զանին առջեւ, ընելով անբարբառ ուխտը բոլորանուէր ծառույթեանը Անոր նեկուցին։

* * *

Ամէն ժառանգաւոր, կը հաւատամ, պիտի հասկնայ շըսուածը, այս տղեկն անդին։

* * *

ՄԱՏԵՎԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԵՐԵՄԻԱ ԶԷԼԷՊԻ

Բ.

Երեմիա Զէլէպի Քէօմիւրճեանց մեր նոր գրականութեան մէջ աւելի է համրաւ մը ըլլալէք։ Անոր անունին զուգորդ հետաքրքրութիւնը գրական^(*) չէ բալորովին որով եւ քիչիկ մը՝ նորոյ, անլուր ինչպէս կը տրամադրուինք դատել, արժենուրել մը բարգէտները։ Անիկան կը շահագրգռէ լայն ըրխանակներ, մանաւանդ մասնաւոր զասակարգ մը, մեր նոր պատմութիւնը ուսումնասիրելով զօրաւոր նախասիրութիւններ անուցանող։

Դեռ տամնութերորդ դարուն, Հ. Ա. Զամշեանի օրերէն, մարդկի հասկցած էին Զէլէպիի գործէն, պատմութեան համար հաւանական նախանիւթերու մթերքն ու ասոր արժէքը։ Զէլէպին անփոխարինելի,

(*) Երեմիա Զէլէպիի վրայ իմ տողերը կը մերժեն բանասիրա-պատմական կարելի յուակնորին։ Զիս յանարդգուողը, այդ մարդկան, բարեկան է, անի որ իր զործը շայն չափով մը կ'ինայ այս յոցքին բեղադրուած ինացական զործուներեան մը մէշ։ Անիկան զրած է բառուեց, տելուսանեւ, դրանի ու զորուած, զառանալիւ և ուրեմնութեանեւ։ Այս իսկ հանգանակներունով, իր ժամանակի շարկան շարումին ներկայացնուիներեն միկն է առանց կապածի։ Թէ մեր շարկանուրիեր պարաւոր է գրադիլ մեր մօս ու հեռու անցեալին ամէն արշայացուրիներով (գրական), ընդունուած իրողութիւն է այսօր։ Աւրիշ խնդիր՝ այդ աշխատանիքի բանելի անմիջական օգուտը ու կրնաց ըլլազ նէնու (ինչպէս է Ձէլուն), շենք (ինչպէս Քուուլը), անփոխարինելի (ինչպէս է Սայուն-Նուն)։ Զէլէպիի վրայ բանասիրա-պատմական դրայոց կատարած է պատուարելու ամառական համար։

ականատեխ, ականջալուր վկայութիւն մըն էր տասնըեռթնիերորդ դարու երկորդ հէսէն։ Ըստ Մեսրոպ Սրբազնի ցուցմունքին, Հ. Ա. Զամշեան իր Պատմութեան մօտ ութ գլուխները գրած է օգտագործելով Ցաւեցրութիւնը որուն ձեռագիրը կը թայ Ս. Ղազար։

Անկէ ասդին Զէլէպիին վարկը չէ տկարացած։ Հակառակին է ճշշգ։

Տ. Վ. Թորգոնիան, բանասէր բժիշկը, անկէ հրատարակած է 120 էջոց քերթուած մը, Պատմութիւնին Սամպոյլ անունով որուն վրայ ծանօթաթիւն ու յարակից պրապումներ բժիշկին արժած էն երեք հատորի աշխատանք։ Իր տեսակին մէջ տուանձին սա մերձեցման եղանակը կին գործի մը, չեմ դատեր ոչ մատենագրական տուեալներու լոյսով, որուն կարգիք բժիշկին առաջադրութիւնն է — շտեմարանումը բոլոր այն ծանօթութեանց, վկայութեանց (բաւղը, Տար, պատկեր, մանեավիպ, անձնական յաւեւեր) որոնք որ եւ է ազերս ներկայացնէին Պոլսոյ հայ համայնքին պատմական յեղաշըրջումին հետ։ Արդէն, 120 էջոց քերթուածի մը համար որ ոսանաւոր պոյոյ մըն է Պոլսոյ զանազան թաղերուն մէջ, երեք հատոր ծանօթագրում, փաստ մըն է ծրագրի մը եւ ոչ թէ պատմա-բանասիրուկան մեթոս մը։ Միխթարական է որ շատ յարգելի բժիշկը գործադրած ըլլայ իր ծրագիրը^(*), աբւ-

(*) Անհուն բան կայ կատարելի, այդ ուղղութեամբ։ 1880ի շարժումը (առաջերակի ուղղութեամբ) թիեւ ուշ, բայց տեսեցաւ իր օգուտը։ Պայանա հնագիտ դատերուն ուսումնասիրութիւնը ունեածան միան միան յանձնուած միան յանձնուած միան կը բարեկան անցեալի գրադում մըն էր մեզի հանու։ Այն օրեն, երբ պետական հակա դիրակունները կը բացուին պատուներուն։ այն օրեն մեծ բան կայ հանելի անոնց ներկաներեն, մեր այդ դրակը շուաւորուու։ Տ. Թորգոնիան գուրկ էր այս անհամանց պարման։ Սզային աղրիւրները այնա ժամանակ մըն էն այս անձնուն մասին։ Ցա է հոս արանացրել ու 19րդ դարու հաւանոյ ողին այսօր բարդած է իից մը ամէն տեղ։ Վենեսիլիկը դրւու է այլու մեր պատութեան համար այդ հրամանական մէծագոյն ատադ։

եալ պայմաններու լաւագոյն շահագործու-
մով մը: Պոլսահայ գաղութին բազմերես
արտայայտութիւնները գէթ ուրուպրային
ձեւով մը կ'երեւան այդ հատորներուն մէջ:

Հ. Ն. Ակինեան, Վիհննական Մխիթար-
եաններու Աւխտէն, Նիբոմիայի նուիրած է
հատոր մը ուր կը հազիպինք խշճամիտ,
գրեթէ սպառիչ պրատութերու, հաստա-
տութերու, կարելի չափով մը զերծ քովնտի
հետաքրքրութիւններէ, անտեղի վարկած-
ներէ, այնքան աւելորդ կիրազվ մը պատա-
հական՝ պատուական Պենստիկտէնին միւս
աշխատասիրութեանց մէջ: Հ. Ակինեան
կազմած է Երեմիայի կեանքը, անոր ազ-
գարանութիւնն երեւան բերելով յոգնաշան
պրատութերէ քրել: Այս կենսագործմ զիս
անտարբեր չի թողուր, այս պատճառով որ
համարկան հանդարտ ձեռնարկ մըն է ու
մանաւանդ հաստատարագործում, թիւերոց,
տեղի յիշատակութերով պաշտպանուած:
Գծած է անոր նկարազիր ինչպէս կը սի-
րէին որակել անցեալ զարու կէսերուն մարդ
մը ներկայացնելու աշխատանքը: Ամբող-
ջական ցուցակի մը տակ գրած՝ անոր գրա-
կան վաստակը, ստոյդ մատնալիտուրիւն
մը գրելով անոր ծանօթ, հոս ու հոն յիշ-
ուած գործերէն: Մեծ ու պղտիկ քառա-
սունէ աւելի երկերէ կը բաղկանայ այդ
վաստակը ուրիշ լոյս անսած գիրքերուն
թիւը զանցատելի տոկոս մը կը պարզէ: Հ.
Ակինեանի ուսութանակութիւնը պահով
դիւան մըն է Զէլէպիով զրադոյներուն:

Խօսեցայ Մ. Սրբազնի ներածուրեան
վրայ:

Այս հետաքրքրութիւնը կը սկսի շատ
կանուիչն ու կ'երեւայ իրարմէ տարբեր
մարդոց վրայ: Երեմիա զբաղեցուցած է
ծանրագլուխ, սոսուգութեան բժախնդիր
պատամաքէններ, մատնալիտութեան պատ-
միչներ, քննադատներ, հաստիսներ: Օտար-
ներ կը խօսին իր մասին: Հ. Մ. Չամչեան,
Ալիշան, Զարպահանելեան, Էջո, Զօպանեան,
Օրմանեան, Աղաւնունի Սրբազն, Յ. Գ.
Մըրեան, Հ. Ս. Երեմեան աւելի կամ
նուազ կարեւորութեամբ գրուած քնիր ունին
անոր գործին վրայ: Մեսրոպ Սրբազնի
հրատարակութիւնը ուսութանականինչ-
պէս բնագայիշ մթերքի տեսակէտէն, կը
լրացնէ այդ յարգալից հետաքրքրութիւնը:

Զէլէպին, ըսի ատեկա, աւելի է քան
համբաւ մը:

* * *

Մատենագիտական, պատմական, որոշ
չափով մըն ալ բանասիրական(*) սա ընդար-
ձակ շահագրգուռթիւնը ո'չ ափով կը մայ-
կենգանի, կանգուն՝ երբ փորձնք զայն
տարածել գործին գրական ալ տարողու-
թեան վրայ: Ուրիշ խօսքով, կա՞յ գրագէտ
մը այս մեծատարած վաստակին ետքին: Այս
հարցանը ու անոր գրական պատասխանը
մեծապէս պիտի փոխէին Երեմիայի նշանա-
կութիւնը մէկ աւելի պատճառներով: Լէօ
Խանդագավոր էր անոր աշխարհական գրով մը
ըլլալու հանգամանքով: Այսօր գրագէտ մը
չի կուռու այդ չափանիշով: Երեմիայի ե-
տին գրագէտ մը, մէկ հարուածով, գարու
մը նկարագլուր տուող գործաւոր մը Կ'ըլ-
լար, հայ գրականութիւնը կ'օժտէր անոր
գրեթէ միշտ պակսած ոփիով մը որ գրա-
կան մեծ գործերուն նուէրն է ժողովուրդ-
ներուն: Երեմիայի գործին մէկ կարեկոր մա-
սը կուռքայ իր ժամանակին: Իրէք ասպարէ-
զէն գրագէտը Ժիշտ գարու հայ կեանքին
դիմաց, ինչպէս պարաւոր է կեանլ իր
ժամանակին գէմ, իր տիտղոսը արդարա-
ցնող որ եւ վակերական գրագէտ է Դուք
պիտի ունենայիք մեծագոյն անունը հայ
գրականութեանը, քանի որ այդ գրականու-
թեան կիմանական, ահաւոր պակսալը իր ժո-
ղովուրդին, այսինքն անոր կեանքին բա-
ցակայութիւնն է անկէ: Անոր համար հար-
ցուումը

— Կա՞յ գրագէտ մը Երեմիայի վաստա-
կին ետքին:

(*) Արեւմանայ աշխարհարին պատմու-
թիւնը մեծ միթ ունի անոր զործենի օգտա-
գործելու: Անոր գրաբար զիր իր մեծ զնաց-
իին մէջ, մատնագրական խառնակ լեզու մըն
է բաց կը մայ գրաբար: Եր Բուշերուն յոզ-
ախանող տողերը ենթրալամ դպրոցը կը շա-
րունակեմ, մինչ կարց մը ենթրուածեմ (իմ
իսկ կ'անուանեկ զանոնի) մօսիկ են յուշական
ունին: Երկու երկ զարերը յիշացըցն մը
որուն կեղրնին կ'իջևայ Զեղակիլ շեղուն: Խոկ
անոր թիւնիկ բառամբերը, մեծ չափով բու-
յերէն, հաւամարտ պիտի խամդախուր այս-
որուն բույերը որոնք ազգային իրենց բառա-
րանը կազմերու մէջ այժման բառը խանու-
յուակնուրին ցոյց տուին:

Ու, եթէ՝ այո՞,

— Ի՞նչ է անոր նկարագիրը, տեղը, արձէքը հայ դպրութեանց պատմութեան մէջ։

Դժուար է պատասխանը։

Գլխաւոր պատաճառը սա վարանքին երեմիայի տպուած գործերուն փոքր քանակն է, բազդատուած ստուար մտօին որ կը միայ ձեռագիր։

Ներկիլի⁹, տպուածը, պատահական մասնակի ձեռագիրները^(*) աչքի տոշն ունենալէ յետոյ, ինքինքը իրաւասու կարծել

(*) Հ. Ալիքնամի ցանկին չեն տևած. ա) - Համար Սուրբութիւն Կ. Պալոյ Հեղուց⁽¹⁾ (աշխարհիկ ունակ ու ոսմանոր). բ) - Տուբերուն դայոց հանուառութիւն. շ) - Պատրունիկ հայոց Ձելուի. ե) - Լուս հայութիւն (Կրեսի Ս. Կարապէս եկեղեցից և Ֆիլիպի Ս. Կենոյ եկեղեցոյ). զ) - Ցիւտացիան առաջանաւ, ուրուցէ, վճարութիւններ. զանազան ձեռագիրներ. ը) - Թուբերունթիւններ. թ) - Աշխարհութիւններ. Առանց կ իրականը անչու Տուբերութիւններ. և) Խերապ Մերազան Շուշի⁽²⁾ հայոցիսական ժաղովածոյին մեջ րադյանական եկեղ տուած և Օքտոբերիւններ (այն անհ ձեռագիր, 1913) ուր Զամէամի օգանոգրած զրոխներ գրեթ տառացի կը մօնեան Սուբբութիւն, Տուբերունթիւն, հասուն տարիից զործ, հաւանաբար Զեկիսիի պատմու տաղամային շաւապոյն վկայութիւնը պիտի կազմե։ Վեպունթիւններ յարու Աւլուին կը նկամի յարձեաց յիւրական զործ մը, քանի որ Զեկիսիի ախործած ընեւածերը, պատերազմ, հրցեն, կոտրած, պատմական բարական շաւապոյն մէջ Զէկիսի առաջական պատմութիւնը (ձեռագիր) ուրիշ աշխարհ մը այդ մարդուն ազգիր պատմու մասնակի առաջական կատարութեան մէջ է մէջբարութեան մէջ առաջական պատմութիւնը Ասամպօլյ պատմութիւնը ամրողջական գործ մը, յարակից ծանօթագրութեանց մէջ Զէկիսի առաջական մասնակի նայուններ. Ութը տասը կատոր ուրիշ ձեռագիր որոնցմէ մէկ քանին վիպումի որոշ շնորհներով։ Այս ամենէն յետոյ ես ինձի կուտամ համարձակութեան երեմիա Զէկիսին ենթարկելու գրական վերլաւումի։ Անշուշտ վարանոտ ու վերաքննելի^(*) եղակացութիւններով։

Յ. ՕՇԱԿԱՆ

(Եպունակէլ)

(*) Տիրական զիրերու պակասը խոսովանեցայ, Բայց կը հասաւան որ Երևանի դիմունական գիրքը կենացարող զիրեր են անոնք որոնց վկայութիւնը կը շահագործմէ այս ուսումնասիրութան համար։ Եղիսիակ մանկականակ զիրքը, Օքտոբերիւնը, իր պարունակութան տղայական կողմէ։

դրագէտը վերլուծելու։ Դիտունները, երբեմն, բրածոներէն ձեռք ձգուած ոսկորի կոորէ մը չեն վախնար ամրոջական կը-մախքներ վերակազմել։ Անոնք պաշտպանութեանը տակն են բնութեան մէծ, յամա, անյեղի օրէնքներուն։ Բո՞վ չի վիտեր թէ արուեստի զործ մը որքան անկայուն է, մայուն տարբերէ որքան աղքատ ու մահաւանդ ենթակայական, այսինքն փոփոխական նոյնիսկ իր երկնումի պայմաններուն մէջ։

* * *

Բարեբախտութիւն է որ Մեսրոպ Ալբագանի հրատարակութիւնը հնարաւոր կը դարձնէ աչքի առջեն ունենալ երեմիայի զրական գործունէութեան ամբական երեսները, քանի որ նմոյշներ կը պարունակէ գրիթէ բոլոր կարեսը սեռերէն։ Արգարեւ Մազրաւը մէջ կ'երեան պատմողը, բրոնիքապիրը, զորիթշը, Յարակից յաւելուածը մեզի կուտայ ներբողը, արձակագիրը, զնուական արտօյայտութիւններով։ Հոն է նորէն մարդը, իր զգայնուրեան, իմաստական, նկարագրին մէծ արուումներով։ Պոլոյ նրգենին պատմութիւնը (ձեռագիր) ուրիշ աշխարհ մը այդ մարդուն ազգիր պատմութիւններուն հաստատող։ Հ. Ակինչնուակութիւններ հստատող։ Հ. Ակինչնուակութիւններ անօթագրութեան մէջ է մէջբարութեան Ասամպօլյ պատմութիւնը ամրոջջական գործ մը, յարակից ծանօթագրութեանց մէջ Զէկիսի առաջական մասնակի նայուններ։ Ութը տասը կատոր ուրիշ ձեռագիր որոնցմէ մէկ քանին վիպումի որոշ շնորհներով։ Այս ամենէն յետոյ ես ինձի կուտամ համարձակութեան երեմիա Զէկիսին ենթարկելու գրական վերլաւումի։ Անշուշտ վարանոտ ու վերաքննելի^(*) եղակացութիւններով։

(*) Տիրական զիրերու պակասը խոսովանեցայ, Բայց կը հասաւան որ Երևանի դիմունական գիրքը կենացարող զիրեր են անոնք որոնց վկայութիւնը կը շահագործմէ այս ուսումնասիրութան համար։ Եղիսիակ մանկականակ զիրքը, Օքտոբերիւնը, իր պարունակութան տղայական կողմէ։

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿԻ

ԱՄՍՈՒԹՅԱՑ ՀՈՒԽԵՐ

ԱՊԱՀՈՒՅ ՅԻՆԱՏԱԿԻԹԵԱԸ ՊԱՏԱՐԱԳ ԵԽ ՀԱՅ-
ԳԻԱՎԱՆԻՐ ՄԴԱՏՔ Ի Ս. ԱՄՐՈՒԹԵԱՆ ՏԱՅԱՐՆ

Սեպտ. 30, Շարաբթ օր, մասնաւոր պատարագ
մասուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին
մէջ, կատարելու համար առաջին պաշտօնական
յիշատակութեանը Ամեն. Ս. Պատրիարքը Հօր ան-
ուուն: Կը պատարագէք հանդիսի Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.
լուսաբարձրութեանը Հոգ. Տ. Կիրեղ Ե. Վոր. Խո-
րայէկեան: Եհւս առաւելէն առաջ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր հանդիսապեսութեամբ հոգեւան-
դուեան պաշտամունք կատարուեցաւ երանչ-
կայաշատակ Տ. Թորզակ Պատրիարքի հոգուն
համար: Ես ապա առաջին անգամ իշխատկուե-
ցաւ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր անունը վերոյիշ-
եալ մազմանքի և անոր յաջմրզգ ժնանութեան
քարոզին մէջ, իրեն պատրիարքը Մըրոյ Առաքե-
լական Աթոռուուց իրուսուցէմ:

Ս. Պատարագի վերջ ամրագլ Միաբանութիւնը
և աշակերտութիւնը, դիմաւորութեամբ Ամեն.
Ս. Պատրիարքը Հօր, երկրածիզ թափօր կազմած,
և Ե. Դուրեան պատրիարքի տերէ զիս տանիու
քերուածին երկդցութեամբ, ացին Ս. Փրկչի
եկինցին, ուր և և լուսանորի Տ. Թորզակ պատ-
րիարքի հոգակոյտին զրայ կատարուեցաւ հոգե-
հանգստեան պաշտամունք:

մերն ինչ, կը թեղադրէ դիուլ, շարժումներ
նկարելու պրահան բէ-յանչերէակ, իրողու-
թիւններու հիմանու դարձու: Աւելին: Գրա-
գէս մը միս մը դրայտան զայ շիզ ազ ի ի: Առ
մեր շիները իրենց բարեւորան բարձրակիը
ուիին այն տարիներու մէջ կորին կը համապա-
տահաննեն Օրէլու-նեն գործուոր շշահին այ-
պիին 15-30յին: Քերովզ, պայինի կենամինին
ապրումներով հարացած զզայնորան մը
արտայայիշը զանօրին կայ հրատարակուած է-
շերուն մէջ: Եանկան եր անշուշ որ վճռա-
կան վկայութիւն մը կենան մեր միտքը այ մար-
դուն պատմելու կարդութիւնն: վասնի անով Զէ-
կիպահ կը դամաւար իր արձանառ, անառ-
ակիքի դիրին հայ իր մասնագրութեան վա-
ւերական դամաւուն մէջ, որով պատմին ներու-
դուեան են ամեն բան առաջ: Վեհենի մէ-
շանուննիւ-լը գործու են որով յանուն հայ
գրահանութեան շանուն կը պատարագին իրենց
իրաւակութիւնը: Հայ պատմութիւնը, բանա-
սրութիւնը, լզուն միշ այդ մարդուն մէռա-
գրեներէն ունի բաղեցի առաջ առաջ:

— Նոյն օր, յեա միջօրէի, Ամեն. Ս. Պատ-
րիարք Հայր առաջին պաշտօնական մատաքը գոր-
ծեց Ս. Յարութեան տաճարը հանգերէ ըշրաշ-
ափաւի պարագութեամբ: Երեկոյեան ժամեր-
գութիւնը կատարուեցաւ Ս. Յարութեան տա-
ճարի մէր Վերնատան մէջ:

ՊԱՏՈՒՅԱԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ

* 29 Սեպտ. Աւր. — Այսօր հէսօրէ առաջ
Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հետոն ունենալով
Հոգ. Տ. Կիրեղ Ե. Վոր. Ե. և աւագ թարգման
Տ. Պատկ Վրդ. Ը չորսհակալութեան փոխազարձ
այցելութիւն տուա Պալեստինի եւ Անդրյա-
դանանի թարձր Գոմիսերին եւ պետական Աւագ
Քարտուղարին:

Խակ յետ միջօրէի ժամը 4.30ին լուսաբարա-
պետ հայր սուրբին հետ այցելեց քաղաքին կա-
ռավարի Սր. Քիյթ-Թագի, որ թէյասեղանով
պատուեց Նորին Սրբանութիւնը:

Ենի որ կէսօրին առաջ, Ամեն. Ս. Պատրիարք
Հօր գահակալութեան առթիւ չորսհակալութեան
եկաւ լատինաց պատրիարքը Մօնսենեօր Լուի
Քարտուղարին իր փոխանորդին՝ Մօնսենեօր Ֆէ-
լինկէրի հետ:

* 30 Սեպտ. Էր. — Ամեն. Ս. Պատրիարք
Հայրը, Տ. Կիրեղ Ե. Վոր. Ե. և աւագ թարգման
Տ. Պատկ Վրդ. Ենուան այցելեց Ֆրանսական, ի-
տալիական, Մալթական նահանգաց և Թուրքիոյ
հրապատակուներուն:

* 2 Հոկտ. Բլ. — Ամեն. Ս. Պատրիարք Հայր
Նոյն վարդապետներով այցելեց Ճեմիյէթ-իւլ-իս-
լամիյէթ ժողովուն նախազանին, ու Յանասոսին,
Սպանիոյ, Խումանիոյ, Եուկո-Սլաւիոյ և Իրանի
հւապտառներուն: Նաև Ռուսուց միաբանութեան
մժաւորին:

Խոյն օր Ս. Պատրիարք Հայրը այցելեց աեղ-
ուոյ անկիլքան եղիսկոպոսին և Երուսաղէմի
քաղաքապետին: — Նոյն օր Նաւթիր Մաթաչէֆ
ընկերութեան Երևանապէմի մասնակիւղը նամա-
կու մը կը չնորաւորէր Ս. Պատրիարքը Հօր գա-
հակալութիւնը և կը յայտնէր որ, այս առթիւ
եղիսկոպութեանական վարչութեան կազմու-
թիւն մասնակիւղը պատմութեան կողմէ յի-
սուն թիթիք քարիւ կը նորիէր, բայց նույնու-
ւամար Երևանապէմի հայազգի կարօն ընտանիք-
ներուն:

* 4 Հոկտ. Հշ. — Ամեն. Ս. Պատրիարք Հայր
այցելեց Յատինաց պատրիարքարան, զպոս և
ասորուց միաբանութեան կիւսիթա-
տին և յոյն կաթոլիկներու մեծասորին:

Պատրիարքարանն այցելեցին Քարսանական և
Խառապահ հրապատակունը:

* 5 Հոկտ. Հշ. — Ամեն. Ս. Պատրիարք Հայր
այցելեց լատինաց պատրիարքարան, զպոս և
ասորուց միաբանութեանց մեծասորիթեան: Խակ
Ս. Պատրիարքը Հօր այցելութեան եկան Անկիլքան
եղիսկոպութ և Եուկո-Սլաւիոյ հրապատակը:

* 6 Հոկտ. Աւր. — Յետ միջօրէի Ամեն. Ս. Գատրիաքը Հայրը այցելեց Պաղեստինի ցամաքային ոյժերու մոդեռուր հրամանաւար Ֆենըըլ Պարթևի, որ թէյսականով պատուեց նորին Ալեսամատուութիւնը:

* 7 Հոկտ. Եր. — Առումանիոյ հրապատուց այցելեց Ամեն. Ս. Գատրիաքը Հօր:

* 8 Հոկտ. Բշ. — Ամեն. Ս. Գատրիաքը Հայր այցելեց հայ Կաթոլիկիերու փոխանորդին, հոն ներկայ էր նաև Հ. Ն. Ակինեն:

ԵԿԵԼԵՑԱԿԱՆՔ ԵՒ ՏՕՆԱԿԱՆՔ

* 10 Սեպտ. Կիր. — Գրի Տիգի տօնին առթիւ. Ս. Գատրագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին, քարոզեց Տ. Ուրովիչ Վրզ.՝ Աստուածածինի այս տօնը, ըստ քարոզիւը, առիթ մը կ'ընալայէ խորհրդածելու աշխարհի մծծագութ դէմքին, Ս. Կոյսի, անձին ու կ'ենալին վրայ: Նշեանց թէ ան, Ս. Կոյսը, բազմակումանի չնորներով զարդարուած գերազանցապէս ուուրը կին է, և իր բացարկի այս իրքը արդինքն է Աստուած Երականմար սունդաց իր հաստատ հաւատքին ու բոլորանուէր կեցուած քին: Ապա անդրադանաւով այշարկի տագնազալից ներկայ վիճակին, ըստ թէ մարզիկ, ըլլան իրեն անհան կամ ապա ու կառավարութիւն մինչև չունենան այս զիրքն ու ուզգութիւնը Աստուածյ Նկատմանը, անկարելի է որ իրակն խաղաղաթիւն տիրէ երկիր վրայ:

* 17 Սեպտ. Կիր. — Ս. Հրեշտակապետաց եղեղեցին մէջ քարոզեց Տ. Եւարազ Վրզ., նիւթ ունենալով Հացերը բազմացաւը (Մրկ. Զ. ՅԸ. 44): Զաւգակիսի մ'ըլլաց ընմէջ մարզոց սեղել ներու Աստուածոյ Սեղանին, ի յայտ բերելով վերջոյն խորհուրդը, և հոգեսր ու բարյակն դասեր հանգան անէ:

* 21 Սեպտ. Եր. — Մենանց Ս. Աստուածածին. Հանգիւառու երթով Միաբանութիւնը Ս. Աստուածածին իշտա, ուր կատարուեցաւ ընթաշափառ օրուն կը համարականէր Տ. Մկրտիչ Աւր.՝ և մատուցուեցաւ Ս. Պատրաք:

* 23 Սեպտ. Եր. — Համատօն Խաչվերացի. Երեխյան ժամերգութեան աւարտումին, ըստ սովորութեան, Քրիստոն Ս. Խաչին մասունքը պարաւակող հանաւու Ամեն. Ս. Պատրիաքը Հօր: Երեխյանին վրայ: Յաւարտ Ս. Պատրագի, վերագրածին, վանքին կից զորանոցի բավէն, եկեղեցական զաօր և աշակերտութիւնը թափորի շարժեցան և ունանա ամենայզնը շարականի երգեցամբ պատրարքացը մատուց Քրիստոնի Ս. Եւստահու Մատուցութիւնը, ուր Ամեն. Ս. Պատրիաքը Հօր Աշը առնելով մեկնեցան, իսկ ի Ս. Հրեշտակապետ մատուցուած պատրագի ընթացքին քարոզեց Տ. Եւարազ Վրզ.՝ նախ բացարարեց խաչին խորհուրդը ուր ԱՄիոյ և զուուլութեան մէջ կը կայանայ ըստ, և ապա անդրադանաւով օրուան տօնակատարութեան աւելցուց թէ մենք հայեր կցած ենք ապրի ցարք առանելար խաչին խորհուրդութ:

* 24 Սեպտ. Խաչիւցաց. — Մեծ հանգէսով պատրագեց Ամեն. Ս. Պատրիաքը Հայրը և քարոզեց օրուան խորհուրդի մասին: Նախ զաւգակիւը ըրա երկրաւոր յաշմանակներու օրուն կը շնուռին ի գին հակապաւոր մարզոց կենաքերաւուն, և յանախ անսանելին Խափիներութավ, Ե. Յիսուսի տարած յաշմանակնին՝ զոր նա շնեցան Խաչուն, արինքն զանութեամբ և ի՞ր իսկ արեան զինով, և որ պատճառ զարձաւ անթիւ անհամար մարդոց փրկութիւնը կատարուեցաւ հոգեհանգստանեաց պաշտամաւունք Մելքոն-եան բարերար եղաւայր եղաւայրեց համար:

Կեսօրէն վերջ ժամը Յին Ս. Յակոբեանց Մայր Տաճարի մէջ տեղի ունեցաւ Խաչվերացի մեծ անդասանը հանդիսապետութեամբ Ամեն. Ս. Պատրիաքը Հօր:

* 25 Սեպտ. Բշ. — Մինեց Խաչիւցացի. Ս. Պատրագը մատուցուեցաւ ի Ս. Փրկիչ և համայ նշեցուց համար հոգեհանգստան կատարուեցաւ աղջային գերեզմանաւան մէջ:

* 6 Հոկտ. Աւր. — Յետ միջօրէի ժամերգութիւնը և նախատօնակց կատարուեցաւ Ղպտոց Ս. Գէրգ եկեղեցուոյ մէջ, հանդիսապետութեամբ Ս. Մկրտիչ Արք. Աղաւանունիի:

* 7 Հոկտ. Եր. — Ս. Գէրգ. առաւտան ի Ս. Յակոբը պաշտուած ժամերգութիւնն վերջ, Ս. Պատրագը մատուցուեցաւ Ղպտոց Ս. Գէրգ եկեղեցին մէջ, պատարացից Տ. Պարգև Վրզ. քարար առնելով Ս. Գէրգու հոսքերը. Թանզի զոր վասեցար զինու Սուրբ Հոգուոյն: Բացարձութ թէ Ս. Գէրգը հակասամարտներու արյունը լլաւի աւելի՝ մեծ յաղթականն է հուզիկան աշխարհի մէջ մղուած պատրազմերուն, որոնց յաշմանին կրցած է ուուր դաւալ: Ըստ պատազմանաւած ըլլալով Ս. Հոգինի զէնքերութիւնը: Պատրագէն վերջ հանգիստապէս Մըրգազանը եւ վարդապետներ եւլան Ղպտոց նոյն վանքի տեսաշարադր, ուր Եղան իրենց համար պատշաճ պատրիարքի առաջարկութիւնն, Ս. Գէրգավանեան եւ շարադրաների իրենց համար պատշաճ պատրիարքի առաջարկութիւնն:

Ցեն միջօրէն վաղուան Վարպագայ Խաչի տօնին առթիւ, զինաւարութեամբ Ամեն. Ս. Պատրիաքը Հօր, ամբողջ Միաբանութիւնը, պաշտոնական երթով, գնաց Ս. Զարութիւն, ուր Կատարածաւութ ընթաշափառի արարութութիւնն, Ս. Գէրգավանեանին առնէ: Իսկ երեխյան ժամերգութիւնը և նախատօնակց պաշտուեցաւ Վերնաւան մէջ:

* 8 Հոկտ. Վարապայ Խաչ. — Արքը Ամեն. Ս. Պատրիաքը Հայրը, մեծ հանգէսով իր պատշին պատրագը մատուց Քրիստոնի Ս. Գէրգավանին վրայ: Յաւարտ Ս. Պատրագի, վերագրածին, վանքին կից զորանոցի բավէն, եկեղեցական զաօր և աշակերտութիւնը թափորի շարժեցան և ունանա ամենայզնը շարականի երգեցամբ պատրարքան պատրագը մատուց Քրիստոնի Ս. Եւստահու Մատուցութիւնը, ուր Ամեն. Ս. Պատրիաքը Հօր:

* 15 Հոկտ. Կիր. — Ս. Պատրագը մատուց առաջարկան Ս. Յակոբանց Մայր Տաճարի մէջ, քարոզեց Տ. Եւարազ Վրզ., որ Յիսուսի տաճարին մէջ նենցած զանութեան, կեցուած յին և խոսաւած օրուն (Մրկ. ՓԸ. 27-33) մէջ մասնանշեց զավարագական եւ կորովի վարդապետը, օրուն նման համարձակ ի գրծուն պէտք է ըլլան հայեր՝ տաճարին Հայուսանեաց նեկուածներու մէջ, եւ քրիստոնեայք առհասարհ՝ աշխարհի մէջ, որ տաճար մըն է ինքնին: Յաւարտ Ս. Պատրագայի

հսկեանգտուեան պաշտօն կատարուեցաւ վերջերս թարգի վախանած Մանթաչէֆ քարիւղի ընկերութեան զեկուլարիւթեան Հայր Բանչառնեւերի համար, տեղայու նոյն ընկերութեան մասնաճեղքի պաշտօնէւթեան զմուսին վրայ: Ա. Պատարագին և հանդուսեան պատամանքին ներկայ էին քաղաքին մասնաճիւղին հայ և օտար ներկայացուցիները:

ՆՈՐ ՊԱՇՏՈՒՆՆԵՐ

* 5 Սեպտ. — Տ. Հայկաներ Արեգայ Տօնիկնանի, Յապակի վանաց ժամարաք, Անդրյաղանակի հայրց նոյնու անեսն նշանակութեաւ:

— Տ. Կորին Արեգայ Մանուկէնան ժամարար կարգուեցաւ Յապակի վանաց ու կը մաքէ նաև նոյնու հոգուի պաշտօն և ուսուցչութեան կընէ տեղւոյն վարդապետնին մէջ:

* 12 Սեպտ. — Տ. Կոմիտաս Արեգայ Միրունեան ժամանակարար եւ Ս. Թարգմանչուց վարժանանշութեան մէջ երաժշտութեան ուսուցչութեան պաշտօնին հոյսէւցաւ:

— Տ. Թարգման Արեգայ Մանուկին Սրբոց Թարգմանչուց վարժարանին մէջ ուսուցչութեան կանոնացաւ:

* 1 Հոկտ. — Տ. Թարգման Արեգայ Ակատան Անթեղեկմ ժամարար զնաց. աւրէկ վերաբարեն Եւնանից դիւնին մէջ հայուսական պաշտօն պիտի ստահունէ:

* 3 Հոկտ. — Տ. Լրազդան և Տ. Զաւէն Անթեղեկմ ուսուցչական պաշտօն յանձնուեցաւ ժամա. Վարժ. ի մէջ, զերջինն կը զասախոսէ նաև Ս. Թարգմանչուց վարժարանին մէջ:

* 6 Հոկտ. — Տ. Զաւէն Արեգայ Վարզանեան Նշանակութեաւ Փոխ-Տեսուու Եւ Աթոռոյն պարարանին:

* 10 Հոկտ. — Տ. Գրիգոր Արեգայ Ռուկանեան կարգուեցաւ Փոխ-Տեսուու կիւլպէնկեան Մատենադարանի Ս. Աթոռոյն:

ՎԵՐԱԲԱՑՈՒՄ ԺԱՌ. Ա.ԱՐ. Ի ԵՒ ԸՆԴԱՅԱՐԱՆԻ ՊՊՐՈՒԱԿԱՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

Հոկտ. 2. Երկուշարթի օր կատարուեցաւ ժամ. Վարժ. ի և Ծննդայարանի 1939 - 1940 զրդուցական առարշերջանի բացումը, զիխաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, իներկայութեան Տնօրին ժողովոյ նազարը եւ ուսուցչական հազմին: Սարդին առք Մուշեան կարգուեցաւ ուղերձ մը վարժարանի վերաբացման եւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր այս առաջին պաշտօնական այցելութեան առթիւ ժամ. սահման Երկուշարթի ընթացքութեան մը իր վարդապետն է Հայութարարութեան Հորիւ տառապրզա Սիրութեան, Հայութեան Միրութեան, Հայ Կարմիր Խաչի Մասնաճիւղի եւ Հայ Մարմարացական Էնդ. Միրութեան Ներկայացարարի ներ, տեղայու Նոկեւոր տեսուչ՝ Հոգ. Տ. Տուսիկ Վարդապետի գլուխութեամբ, ներկայացան Ս. Պատրիարքին և նորեաւորեցին իր պատրիարքական պաշտօնի բարձրագոյն հաստատութիւնը եւ այս առթիւ միանաբար սիրուն և ճաշակառ կաղապարի հզմած մը Ծննդայեցին իրեն:

Հայ ընկել ժամ. վարժարանը ըստ նախինթացի, հայրական սրտապնդիչ յորդորներով եւ օրնութեամբ փափից իր խօսքը: Դասեր սկսան անմիշապէս:

Այս տարի ժամ. Վարժ. կը վերաբացուի 34 ուսանողներով բանուած չորս գատարաններու ու իսկ Ծննդայարանը ունի մէկ զասարան՝ բաղկացած 4 սարկաւագներէ:

ՀԱՅԱՎԱՆԱԿՈՒԹԻՒՆՆ Ի ՆՊԱՍ ԱԱՆԱԿՐԻ ՀԱՅ ՏԱՐԿԴԵԱՆՆԵՐՈՒ

Սիմին Նախորդ թիւին մէջ (էջ 339) ժաննուցուած էր արգէն թէ Ամեն. Ս. Պատրիարք Հօր Հրանտիկի Պաղեստինի թեմերն մէջ հանգանակութեան մը բացուած էր ի նպաստ Մանեացի չայ տարգաբանիներուն. այդ առթիւ տրուած էր կը ընդհանուր հաշիւ մը և ծանօթաքարտած՝ որ Հայապէս հանգանակութեան արդինքը էք հասած սահակին:

Այժմ այս ալ յանձնուած ըլլալով Ամեն. Ս. Պատրիարք Հօր, կուտանք սուրբ այց գումարը քամի մը այլ հանգանակութեանց արդեանց հետ միասին:

Հայփա	22.800	Գ. Միլ
Ա.Քքեա	1.800	»
Գազա	3.000	»

Հայ Կարմիր Խաչի Երուսալէմի	3.000	»	
Տիկնանց Մանաճիւղի Կողմէ	3.000	»	
Յապակի հանգանակութեան	մնացողը	0.400	»

31.000	»		
Հանգանակութեան Նախինթաց	ընդհանուր գումարը	272.890	»

Հնդկ. գումար Պաղեստինի և Անդը- Յորգանանի հանգանակութեան 303.690	»
--------------------------------------------------------------------	---

ԴԱԼԻՔ ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՈՐ

Սեպտ. 27ին, Գահակալութեան հանդիսութեանց սկսուելն առաջ, Հայփայի Տնեղական Կարութեղի, Վարժարանի Հազարարձութեան, Երիւասապրզա Սիրութեան, Հայութեան Միրութեան, Հայ Կարմիր Խաչի Մասնաճիւղի եւ Հայ Մարմարացական Էնդ. Միրութեան Ներկայացարարի ներ, տեղայու Նոկեւոր տեսուչ՝ Հոգ. Տ. Տուսիկ Վարդապետի գլուխութեամբ, ներկայացան Ս. Պատրիարքին և նորեաւորեցին իր պատրիարքական պաշտօնի բարձրագոյն հաստատութիւնը եւ այս առթիւ միանաբար սիրուն և ճաշակառ ուղերձ կիրենք և իրենց ներկայացուցած պատուարժան Մարմիները: